

# ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆԸ

## ԸՍՏ

### ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻԻ

Գոյութիւնն ունի՞ Գր. Նարեկացիի երկերուն մէջ գեղեցկութեան ըմբռնում մը: Կա՞ն եզրեր, որոնց ընդմէջէն գեղեցիկը կ'ընկալուի, եւ որո՞նք են ատոնք, եթէ կան: Ահա հիմնահարցը որ կ'առաջնորդէ այս աշխատանքը: Բայց նարեկեան գեղագիտութեան մը որոշադրումը չէ որ կը հետապնդուի այստեղ, ճիշտ անոր համար որ իբրեւ աւելի ուշ շրջանի մէջ կազմուող կրթանք՝ գեղագիտութիւնը՝ կարելի չէ յետադարձ շարժումով մը տարածել միջնադարեան արտադրութեան: Ի հարկէ միշտ ալ հնարաւոր է «հայ էստետիկական մտքի պատմութիւն» մը գրել, ներառնելով անոր մէջ պատմիչ, բանաստեղծ ու աստուածաբան, սակայն նման աշխատանք կը յանգի անծանօթի վերածումին ծանօթի:

Նարեկեան գեղագիտութիւնն մը անհեթեթութիւնն պիտի ըլլար, այնպէս ինչպէս որ անհեթեթութիւնն է պղատոնեան գեղագիտութեան մը խօսիլը, գեղեցիկի եւ արուեստի հարցադրութիւնը գետեղելով գեղագիտութեան կաղապարաններուն մէջ, գեղագիտութիւնն ալ aestheticism, զգայութեան սահմանին: Ստոյգ է որ միջնադարեան քրիստոնէութեան համար՝ գեղեցիկի եւ ի մասնաւորի գեղեցիկի մտածման առանձին կալուած մը գոյութիւնն չունի. ինչ որ կը կոչուի գեղեցիկ, նոյնիսկ արուեստ՝ կը մնայ ենթակայ այդ գեղեցիկը պայմանաւորող աշխարհին. շահեկանը այս ենթարկումը չէ, կամ գեղեցիկին ինքնենթարկումը Աստուծոյ, որքան այս տրամադրումին ներքին կառուցուածքը:

1. Գերմանացի BAUMGARTENի Aestheticaն որ ստուած է 1749ին կը կազմէ կրթանքին մեկնակէտը, իսկ կրթանքը ինք կը սահմանուի իբրեւ մարդուն զգայարանական եւ զգացական յարաբերութեան գիտութիւնը (épistémè) ինչ կը վերաբերի գեղեցիկին: Ուստի, ԺԸ. դարէն սկսեալ փիլիսոփայական միտքը, արուեստը եւ գեղեցկութիւնը կը մտածէ գեղագիտութեան կալուածին մէջ: Քանզի Դատողութեան քննադատութիւնը եւ Հեկէյլի Գեղագիտութեան դասերը (1828-30) կը կազմեն գեղագիտութեան պատմութեան զլխաւոր փուլերը:

Անցեալի երկերուն քննութիւնը երբեք չ'արդարանար յետագայ ժամանակներու գրական-գեղարուեստական փորձառութեան ընդմէջէն իրացած ու «կայունացած» գաղափարներով, որոնց նախագիծը կամ թերաճ սկզբնաձեւը կրնան ըլլալ երկերը, ըստ յառաջդիմութեան ընդհանուր սքեմային: Եթէ կայ արարք մը՝ որ պարտի ընել մտքի աշխատաւորը նման առիթի, այդ ալ թօթափել է կայունացածը, գիտականացածը, «օրինաչափ» դարձածը: Կրնա՞նք գեղեցիկի ընկալում մը ենթադրել իբրեւ տուեալ, առանց պեղելու եւ քննելու գեղեցիկի կամ գեղեցկութեան տրուելուն կերպը կիրարկումներուն մէջ: Եւ արդէն Նարեկացիի անունով գեղեցկութեան, արուեստի կամ բնաստեղծութեան մասին գրուած բանագրութիւն չէ հասած մեզի, ոչ ալ «Նարեկի դպրոցէն», իսկ Միջնադարու քերականական ձեռնարկները գրեթէ ոչինչ կը բերեն կիրարկումներու լուսաբանութեան: Ուստի աստուածաբանական կամ բանահիւսական երկերու ընդմէջէն է որ կրնանք սեւեռել գեղեցկութիւնը: Իսկ արդեօք Մատեան Ողբերգութեանը, Ներբողները, Գանձերն ու Տաղերը կը տրուի՞ն մեզի իբրեւ գեղեցիկի փորձառութեան մը արդիւնք: Հարցը այն չէ թէ ի՞նչ է գեղեցիկը, այլ ի՞նչպէս կայ, ո՞ր, ի՞նչպէս կը յայտնուի եւ ի՞նչ տեղ ունի նարեկեան արտադրութեան մէջ: Կարելի՞ է ի յայտ բերել այդ երկերէն գեղեցիկի մտածողութիւն մը, գեղեցկարքանութիւն մը ըսենք, որ լոյս սփռէ անոնց վրայ. գուցէ մէջէն, առանց գիտնալու կը սփռուի շատոնց այդ լոյսը արդէն, բացատրող անոնց առթած հմայքը:

### Ի՞նչ Գեղեցկութիւն

Ո՛չ ժամանակակից արուեստը, ո՛չ ալ ժամանակակից աստուածաբանութիւնը<sup>2</sup> մեծապէս շահաքրքրուած են գեղեցկութեան հարցով: Այդպէս չէր սակայն ատենին, մանաւանդ այն երկերուն մէջ որոնց հաւանական ընթերցողը կրնար ըլլալ Նարեկացի. նկատի ունիմ նախկին հայրաբանութիւնը, ի մասնաւորի յունական փիլիսոփայութենէն սնած Գրիգոր Նիւսացիին (Յաղագս կուսութեան) կամ Դիոնիսիոս Արիսպագացիին Ստեփանոս Սիւնեցիէն միջնորդուած (Անուանք Աստուածայնոց)<sup>3</sup>: Եզնիկի մօտ ալ կան նշումներ, որոնք գեղեցկութեան

2. Կը բացառեմ գերմանացի աստուածաբան Hans Urs von Balthazar-ին արտադրութեան մէկ կարեւոր մասը. *Herrlichkeit, eine Theologische Asthetik*, Einsiedeln, 1961. Ֆրանսերէն թարգմանութեան համար տե՛ս *La Gloire et la Croix*, Paris, 1965.
3. Ահա ինչ կը գրէ Դիոնիսիոս Արիսպագացիին՝ Ստեփանոս Սիւնեցիի յունաբան թարգմանութեամբ: «Այս բարիս օրհնաբանի առ ի սրբազանիցն աստուածաբանիցն եւ որպէս ազնիւ եւ որպէս գեղեցիկ եւ որպէս զսէր եւ որպէս զսիրելի, եւ որքան այլ ինչ են վայելուչք ազնուարարի եւ, (բերկրեցելոյ) գեղեցկութեանն աստուածու-

չատ որոշ տեղ մը կու տան մտածողութեան կալուածին մէջ: Եղծ Աղաւնդոցի մէջ Եզնիկ բազմիցս կը հակադէտ իրարու անձնիշխանութիւն-ազատութիւնը իբրեւ մարդկային որոշման մը արարք եւ գեղեցկութիւնը իբրեւ «տուրք» մը, ընծայ մը. «զամենայն զոր արար գեղեցիկս արար, զբանաւորս եւ զանբանաւորս, զմտաւորս եւ զանմտաւորս, զխօսուսնս եւ զանխօսուսնս, զասուսնս եւ զանասուսնս...»<sup>4</sup>: Եւ աւելի անդին, աստուածաշնչական օրինակներ թուելէ վերջ նոյնքան ընդգծուած կերպով՝ Եզնիկ կը յայտարարէ. «Ուստի յայտ է՝ թէ Աստուած զգործուածն ամենեցուն գեղեցիկ գործէ...»<sup>5</sup>: Եզնիկի ըմբռնումով արարչութիւնը գեղեցկութեան տուչութիւն մըն է, որ ունի ոչ թէ պարագայական՝ այլ կազմաւորիչ հանգամանք: Այսինքն՝ աստուածային գործունէութիւնը գեղեցկագործում մըն է, գեղեցկութեան մը՝ որ սոսկապէս ձեւական նկարագիր մը չունի, քանի որ արարիչը էակաները կ'արարէ ի չգոյէ: Եզնիկի երկին մէջ եղող ամբողջ վիճարկումը արարչութեան «մակարդակին» կը վերաբերի, այսինքն՝ արարչութիւնը եղած է ի չգոյէ՞ թէ գոյէ, ոչինչէն թէ՞ նախադիր նիւթէ մը՝ հիւլէէ մը. ինչպէս գուշակելի է աստուածաբանին համար՝ արարիչը էականերու բնութեան ստեղծիչն է եւ ո'չ միայն անոնց կերպարանքներուն, ձեւերուն, որ Եզնիկ կը կոչէ «արդս, զարդս, կերպարանս»: Կարելի է դիւրաւ հետեւցնել, որ ստեղծապաշտ մտածողութեան համար ինչպէս է Քրիստոնէութիւնը, գեղեցկութիւնը սոսկապէս ձեւերու աշխարհին չի՝ պատկանիր, այլ գոյութեան. անիկա ո'չ թէ էակարանական է, այլ էաբանական ստորագութիւն մը կը կազմէ:

Նպատակս չէ յայտեղ խնդրոյ առարկայ դարձնել Եզնիկի կամ Դիոնիսիոսի գեղեցկութեան ըմբռնումը. երկուքն ալ տարբեր ձեւերով գեղեցկութեան տեղ կու տան մարդ-Աստուած յարաբերութեան մէջ: Արդ՝ ինչ որ կ'արժէ ստորագծել այն ալ գեղեցկութեան բացայայտ հարցադրութեան մը բացակայութիւնն է Մատեան Ողբերգութեանէն

թիւնք... Ի յազնուէն յայնմանէ զոյ ամենայն էիցս, ըստ իւրաքանչիւր սահմանի եւ ամենայն ազնիւքն, վասն ազնուին եւ ամենեցունց յօղաւորութիւնք եւ սէրք եւ կցորդութիւնք, եւ ազնուաւն ամենայն ինչ միանայ: Եւ սկիզբն ամենայնի ազնիւն է, որպէս արարչական պատճառ եւ շարժող բոլորիցս եւ միահամուռ ունող իւրոյն գեղեցկութեան տուիմամբ. եւ բովանդակութիւն է ամենայնի եւ սիրելի որպէս կատարողական պատճառ, քանզի ազնուի աղազաւ լինի ամենայն. իսկ օրինակաւ, զի ըստ նորին որոշի ամենայն»: The Armenian version of the works attributed to Dionysius the Areopagite, R. W. Thomson, *Corpus Scriptorum Orientalium*, Lovani, 1987, pp. 159-160. Ֆրանսերէն թարգմանութիւն՝ *Œuvres complètes du Pseudo-Denys l'Aréopagite*, trad. Maurice de Gandillac, Paris, Aubier 1943, pp. 100-101.

4. *Յղումները կ'երթան Մարիէսի հրատարակութեան*, De Deo, Edition critique du texte arménien, Paris 1959, էջ 418: *Չեմ պահպաներ ուղղագրութիւնը*:
5. *Նոյն*, էջ 485:

առհասարակ. նոյնը գուցէ կարելի չըլլայ ըսել ներբողներուն<sup>6</sup> ու զանձներուն մասին, որոնք կը դեգերին ատոր շուրջ: Իբրեւ աստուածային ստորոգութիւն՝ գեղեցկութիւնը կրնար ներկայ ըլլալ աստուածային անուններուն նարեկեան ցանկերուն մէջ, այսինքն՝ այդ անուններու երկար թուումներուն, որոնց կարելի է հանդիպիլ Մատեանի երկայնքին ստէպ-ստէպ: Հոս է սակայն տարօրինակը. գովաբանական կամ փառատրական այդ ընդլայնումները գեղեցկութեան կը յղուին միջնորդաբար, անուղղակի կերպով:

## ԶԱՐԴ ՓԱՌԱՑ ԿԱՄ ԳԵՂԵՑԿՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ

Աստուածային անուններու առաջին երկար թուումին՝ Բան Գ.ին մէջ, գոյութիւն ունին քանի մը եզրեր կամ դարձուածքներ որոնց տարօրինակութիւնը մեկնաբանները (Նալեան Պատրիարք<sup>7</sup>, Հայր Գ. Աւետիքեան) հարկադրած է սուրբ-գրային բացատրութեան: Այսպէս՝ երբոր «վկայեալ անուն... արփիացնցող ցօղ, ամենատեղաց դեղ» եւ այլ նշումներ Նարեկյուծը<sup>8</sup> կը մեկնաբանէ, կը լռէ օրինակ հետեւեալներուն առջեւ, գուցէ արդէն հասկնալի նկատելով. «Մածկոյթ ցանկալի, զգեստ անկապուտ, օթոց բաղձալի, զարդ փառաց, ձեռնկալու մեծ...»<sup>9</sup>: Արդ՝ յիշուած անուններէն առաջին չորսը պատկերա-

6. Ներբողներուն մէջ կը գետեղեմ ոչ միայն Առաքեալներուն, Մծրնայ Յակոբ Հայրապետին, այլեւ Ապարամից Նաչիմ Պատմութիւնը (Նաչին եւ Կուսին ներբողներով). Ապարանից Նաչը «պատմութիւն» դժուար է նկատել, հակառակ իր բովանդակած տեղեկութիւններուն (տե՛ս J. P. MAHÉ, *Basile II et Byzance vus par Grigor Narekaci*, Travaux et Mémoires, Collège de France, Paris, 1991). Խորքին մէջ պատմական մասը ընդարձակ մուտքն է յաջորդական երկու ներբողներուն: Ասոնք գրուած են 983էն ետք: Առաքելոց ներբողին թուականը ծանօթ չէ, սակայն անկարելի չէ որ ան ալ գրուած ըլլայ Ապարանից Սբ. Նաչ վանքի՝ Առաքելոց մատուռին շինութեան առթիւ, որ ժամանակակից կը թուի ըլլալ Աստուածածնի եկեղեցիին, տե՛ս J. M. THIERRY, *Monuments arméniens du Vaspurakan*, Paris, 1989, էջ 430:
7. Մեկնութիւն աղօթից եւ մերթողիմաց Ս. Գր. Նարեկացույ, Կ. Պոլիս, 1745:
8. Նարեկ Աղօթից համառօտ եւ զգուշաւոր լուծմամբք բացայայտեալ, Հայր Գարբիէլ Աւետիքեան, Բ. տիպ, Վենետիկ 1859:
9. Այս աշխատանքին մէջ յղումները Մատեան Ողբերգութեան (ՄՈ) կ'ըլլան Երեւանի հրատարակութեան, աշխատասիրութեամբ Պ. Նաչատրեան եւ Ա. Ղազինեանի, Երեւան, 1985. կը մերժեմ հետեւիլ այս հրատարակութեան տողատումին, որ Մատեանը կը վերածէ «բանաստեղծութեան» ոտանաւոր տեսակին: Ուստի, մէջբերումները կը տրուին արձակ: Նոյնն է իմ կեցուածքը ներբողներուն ու զանձներուն առջեւ: Այնքան ատեն որ հայկական հին տաղաչափութեան համակարգին քննութիւնը կը մնայ սոսկապէս «կուսումներու» մակարդակին, դժուար է խօսիլ «բանաստեղծութեամբ» հիմնաւորեալ տուեալներէ: Այս մասին արդէն եղած են որոշ դիտողութիւններ իմ Գրիգոր Նարեկացի Լեզուի սահմաններու մէջ աշխատութեան Մուտքին, Վենետիկ, 1985:

յին բնոյթ ունին. երեքը հանդերձանքի, զգեստաւորումի կը յղուին (ծածկոյթ, զգեստ, օթոց) իսկ վերջինը «զարդ փառաց»ը այդ զգեստաւորումը կ'որոշադէ շատ մասնաւոր կերպով: Հատուածին մէջ Նարեկացի Աստուածը կոչած է «զարդ փառաց», ինչպէս աւելի անդին «անչափազիր պատկեր, որքանութիւն անսահմանական տիպ» (ՄՈ 254-255), այսինքն՝ հակառակ անոր անտեսանելիութեան, անսահմանելիութեան որոշ չափով մը «տեսիլ»ով մը տրուող, սակայն որպէս «անսահմանելի տեսիլ»: Ինչպէս Հնգամատեանին մէջ նշուած է արդէն, փառքը կը նշէ Աստուծոյ ո՛չ միայն մեծութիւնը, վեհութիւնը, այլեւ ամէնէն առաջ անոր ներկայութիւնը (Ելք, ԻԼ, 33): Նարեկացի ինք արդէն փառքը կը նկատէ Աստուծոյ ինքնութեան, իսկութեան յատուկ. «միայնդ ունիս փառս ինքնութեամբ, իսկութեամբ» (ՄՈ 253), իբրեւ այն ինչ որ կը յայտնաբերէ անոր ներկայութիւնը: Փառքը «անչափ լայնութիւն» է (ՄՈ 302), լուսաւոր է (ՄՈ 263) ու պայծառ: Փառքին բոլոր յատկանիշները բացայայտուած են այսպէս. «Յեղանակեսցե՞՞ զփառս հերաց քումդ բարձրութեան, ո՞չ պահեսցես զվայելչական զարդ պայծառութեան քումդ պսակի»<sup>10</sup>, ուր մագերը կ'որոշադրուին իբրեւ փառքը գլխուն, ինչպէս փառք են, կ'ըսէ Հայր Աւետիքեան՝ ողորմութիւնը, երկայնամտութիւնը, եւայլն: Փառքը, ուրեմն, ո՛չ միայն բարձրութիւն կը նշէ, Աստուծոյ բացարձակ ուրիշութիւնը, այլեւ անոր լուսեղինութիւնը, պայծառութեամբ զայլը:

Սակայն, փառքը առնչուած է նաեւ «զարդ»ին եւ աստուածային անուններու ընդլայնումին մէջ, ինչպէս վերի մէջբերումին, անսովոր նշում մը կը կազմէ: Ի՞նչ է զարդը, որուն մերօրեայ առումը որոշ չափով հաւատարիմ կը մնայ նախկին իմաստին երբ անիկա կը դառնայ նշանը հարստութեան, ճոխութեան, առատութեան: Բայց զարդը շատոնց է որ վերածուած է տեսակ մը յաւելուող տարրի, որ կու գայ տուեալի մը: Ապարանջան մը թելի մը վրան, վզնոց մը՝ վիզէ մը վար, թագ մը՝ գլխու մը վրան, քանդակներ տաճարի մը պատերուն՝ զարդեր են, ի միջի այլոց: Զարդը որպէս յաւելում կը նկատենք յաճախ ոչ-գործնական, ոչ-գործարկիչ (fonctionnel), ոչ-բնական, չինժու, յամենայն դէպս ոչ-անհրաժեշտ, նպատակի մը չծառայող երբ մեր նախընտրութիւնը կու տանք պարզութեան, որուն կը հակադրենք: Զարդի նման յղացք է որ նկատի ունի Բանդ երբ կը գրէ թէ ինչ որ զարդ կը կոչենք (Zierarten, parerga) առարկայի ամբողջական պատկերացման

10. Գարեգին Տրապիզոնի թարգմանութեամբ՝ «Պիտի շրջընթաց փառքը վարսերուն քու բարձրութեան, պիտի չպահես անպակի պայծառ զարդը վայելուչ», Նարեկ Ողորմագոսի (ՆՈ) Պուէնոս Այրէս, 1968, էջ 8: Հարկ կա՞յ ճշտելու, որ այս թարգմանութեան յղումն անոր վաւերացումը չի՞ նշանակեր երբեք. նոյնը ի զօրու է ներբողներու աշխարհաբար վերածումներուն ալ:

ներքնապէս մաս չի՛ կազմեր, այլ անոր վրայ արտաքին յաւելում մըն է (Zutat), որ կը նպաստաւորէ ճաշակի գոհացումին միայն իր ձեւով, ինչպէս օրինակ իւղանկարներուն շրջանակները կամ արձաններու զգեստները, չքեղ շէնքերու սիւնաշարքները: Իսկ եթէ զարդը գեղեցիկ ձեւ մը չունի կամ եթէ ոսկեզօծ շրջանակ մը դրուած է պարզապէս որպէսզի իւղանկարը մեր ուշադրութեան յանձնէ, այն ատեն այդ զարդը կը դառնայ պաճուճանք (Schmuck)<sup>11</sup>:

Զարդի այս ըմբռնումին մէջ արուեստի երկին եւ ասոր շրջանակը կազմող «յարբերկին» (թարգմանելու համար յուն. *parergon*) միջեւ կը պակսի ներքին կապը: Զարդը յաւելուած մըն է, որ էականօրէն չի՛ պատկանիր երկի մը, մարմնի մը, առարկայի մը: Մանօթ բոլոր հակադրութիւնները կը կրկնեն ընդհանրապէս այս ներքին-արտաքին յարաբերութիւնները: Երկի մը զանազան մասերուն միջեւ՝ երբ գոյութիւն ունենայ «օրինական» յարաբերութիւն, այդ մասը չի՛ կրնար զարդ նկատուիլ. ո՛րքան ներքին կապերը «կուռ» ըլլան, ա՛յնքան զարդարանքի բաժինը կը նուազի. ո՛րքան այդ կապերը ձգձգուին, ա՛յնքան աչքառու կ'ներեւին զարդերը, կը դառնան «ինքնանպատակ» միւսուորներ, երկի ընդհանուր միութիւնը մակաբուծող: Նարեկացիին օտար չի թուիր զարդի այս ըմբռնումը, երբ կը գրէ.

«Ո՛չ խենեշացոյց ի զարդ օտարոտի, ո՛չ պճնեցացոյց այլով պայծառութեամբ, ո՛չ պաճուճանս յարմարեցից տգեղութեանս գեղոյ»<sup>12</sup>: «Օտարոտի» բառը եւ գրութեան ամբողջ շրջակը կը թելադրեն, որ հոս զարդը համարժէք է պաճուճանքի. անիկա չի՛ համապատասխաներ ներքին կապի մը, նիւթի իսկ, բովանդակութեան իսկ կոչին կամ շրջագիծին: Զարդը փաստօրէն արտաքին քօղ մըն է, մակերես մը՝ որ կը ծառայէ ծածկելու աղտ մը, կեղտ մը, մեղք մը: Ինչպէս կը տեսնուի, զարդի խնդիրը կը յարուցանէ հակադրութիւններու ամբողջ ցանցը՝ ներքին-արտաքին, հարազատ-օտար, անհրաժեշտ-անանհրաժեշտ, խորք-մակերես, որոնք կը կաղապարեն արուեստի գործին եւ գեղեցկութեան շուրջ դեգերող մտածումը:

Յայտանապէս Նարեկացիի «զարդ փառաց»ը զարդի նման, պիտի ըսէի «անկեալ» ըմբռնումէ մը չի բխիր, քանի որ զարդը չ'աւելնար փառքին: Արդարեւ՝ ի՛է. Բանին մէջ «մեղայ» խօսքը Նարեկացի կ'որոշադրէ եւս «Զարդ փառաց մեծութեան, որով նոյն ինքն աստուածութիւնն պսակեալ բարգաւաճի»<sup>13</sup>: Կարեւորը հոս «մեղային» հետ

11. Kritik der Urteilskraft, n° 14.

12. ՄՈ 532. «Օտարոտի արդուզարդերով պիտի չխենշանամ, ուրիշներու պայծառութեամբ պիտի չպճնուիմ, ոչ ալ գեղեցիկ պաճուճանքներով տգեղութիւնս պիտի պարտկեմ», նՈ 185:

13. ՄՈ 349: Թարգմ. (մեղան) «Զարդն է այն մեծագոյն փառքի՝ որով կը պսակուի չքեղօրէն Աստուածութիւնն իսկ», 64:

առընչումը չէ, որքան զարդին բացայայտումը իբրև աստուածութիւնը պսակող, բարգաւաճեցնող մեծութեան ու փառքի նշան: Այս զարդը չի՝ ծածկեր փառքը, ասոր մեծութիւնն ու վեհութիւնը, այլ ընդհակառակը կը բանայ զայն, զարդը կը պսակէ: Այս իմաստով զարդը ուրիշ բան չէ, եթէ ոչ փառքն իսկ իր յայտնակերպումին մէջ: Զարդին կատարեալ օրինակն է անշուշտ պսակը, որ կը պաճուծէ (ՄՈ 278) իր լոյսով ու կը դարձնէ լուսապաճոյճ (ՄՈ 567): Պսակի իսկական սահմանում մը կը գտնենք Ապարանից Ոսալի մուտքին, երբ Գրիգոր «բառախաղ» մը կ'ընէ Ստեփանոս եպիսկոպոսի անունին վրայ (Յուն. Ստեփանոս-Պսակ) եւ կը գրէ. «Քանզի ո'չ թերացոյց, քան թէ լիացոյց. եւ ո'չ պակասեցոյց, քան թէ անեցոյց զպատրաստութիւն նորոգման վայելից անդր բնակութեան»<sup>14</sup>: Բառախաղէն անդին՝ տողերը պսակը կը սահմանեն իբրև լիացում մը, աճում մը, ինչպէս քիչ վերը զարդը եղած էր բարգաւաճում: Զարդը փաստօրէն եղածը, գոյութիւն ունեցողը, Նարեկացիի բառով «պատրաստութիւնը», պատրաստ ու գոյ բնակութեան վայրը կը լիացնէ, կ'աճեցնէ եւ ո'չ միայն կ'աւելնայ անոր: Ճիշտ է որ կ'ենթադրէ գոյ բան մը, ինչպէս տրուած օրինակին մէջ՝ նոր կառուցուող եկեղեցիին համար անոր անհրաժեշտ նախատարրը պատրաստ ըլլալու է, տեղը՝ ուր կը հիմնուի շինութիւնը: Պսակը՝ չէնքը երբ կը հաստատուի տեղին վրայ, կը լիացնէ, կ'աճեցնէ: Արդ ի՞նչ է այս լիացումն ու աճումը, որ պսակը կը կատարէ: Պարապ մը չէ որ կը լեցնէ, քանի որ պարապ մը կրնար միայն ապագայ շինութեան հեռանկարին մէջ ըլլալ: Եկեղեցին կը պսակէ պատրաստ տեղը այն չափով՝ որ կը յայտնաբերէ տեղը իբրև իր էութեան իսկ երևուումը, ըսենք անոր յայտնութիւնը: Նոր կառուցուածքով կը նորոգուի վայելումը այդ տեղին, կ'ըսէ բնագիրը (ո'չ թարգմանութիւնը): Եկեղեցին զարդով է որ տեղը կը դառնայ բնակելի վերստին: Հետեւաբար զարդը կը բանայ տեղը իբրև վայր բնակութեան մը, չի՝ ծածկեր, այլ կը յայտնաբերէ լոյսին մէջ, կը ներկայացնէ ինչ որ տեսանելի չէր, որով զարդը առընչում մըն է անտեսանելիին հետ, անսահմանելիին հետ:

Իր այս վերջին հանգամանքով զարդը կրնանք նկատել «պատկեր անպարագիր», «տիպ աննմանական» պայմանաւ որ անպարագիրն ու աննմանականը յղենք անպատկերին ու ամէն նմանութենէ գերիվեր

14. Ներբողներուն համար (ՆՃ) նկատի ունիմ Պոլսոյ 1774ի հրատարակութեան վերատպումը (Պոլիս, 1956): Այս հրատարակութեան կից կը գտնուի Պողոսեան սրբազանի աշխարհաբար թարգմանութիւնը (ՆՊ): Ահա վերի հատուածին թարգմանութիւնը. «Արդարեւ իր կոչման համաձայն պարծանքի պսակ մը եղաւ այդ պանծալի վայրերուն: Որովհետեւ չթերացուց, այլ լիացուց, չպակասեցուց, այլ աւելցուց այդ բնակավայրերուն վայելութիւնը», ՆՊ 15:

եղողին: Իբրեւ տեսիլ՝ բայց բացուող անտեսանելիին վրայ, իբրեւ սահմանաւոր՝ որ երեւելի կը դարձնէ անսահմանելին, զարդը կը գրաւէ Քրիստոսին տեղը, որ կը մարմնաւորէ աստուածութիւնը, մարդկային կերպարանքի ու մարմնի մէջ կը մասնաւորէ անմարմինն ու անսահմանը: Հասկնալի է ուրեմն՝ որ աստուածային անուններու թուումներուն մէջ՝ Նարեկացի ներառնէ Երրորդութեան երեք դէմքերուն զացող խօսքեր: Հասկնալի է նաեւ՝ որ Աստուածածնի ներբողին մէջ Աստուած նկատուի «փառազարդող», իսկ Աստուածածինը «Փառազարդողին զգեցուցիչ» (ՆՃ 612):

Զարդին հիմնական եզրն է ունենալ ձեւ ու կերպարանք: Համակարգային կերպով Նարեկացիի գրութեան մէջ զարդը յարաբերութեան մէջ կը դրուի ո՛չ միայն պսակին, այլեւ շուքին, կերպարանքին, դէմքին հետ, երեսին: Այսպէս ՂԳ. Բանին մէջ միւռոնը, ասոր կնիքը կ'ոգեկոչուի իբրեւ «շուք մերոց դիմաց, զարդ կերպարանաց, պահպանարան շրթանց... վայելչութիւն այտից, պճնումն կանանց, պսակ թագաւորաց» (ՄՈ 632): Ուրիշ տեղ՝ նաւաբեկման տեսարանի այլաբանական նկարագրութեան մէջ ըսուած է. «շինուածոյն շուք անզարդեցաւ» (ՄՈ 340), շինուածքը կորսնցուց իր շուքն ու զարդը, անզարդացաւ, մինչդեռ Աստուածածինը հարսն է լուսոյ «ոսկեզարդ զգեստուք պաճուճեալ» (ՆՃ 607) եւ առաքեալները իրենց գլխուն կապած են «գլթադն յաղթութեան համարձակապէս պայծառ ճոխութեամբ պճնեալ» (ՄՈ 578): Այս իմաստով՝ Աստուածածինը, առաքեալները, ինչպէս խաչը (ՆՃ 579) զարդեր են, եւ իրենց ձեւերուն ու կերպարանքին մէջէն անտեսանելին է որ կը դարձնեն տեսանելի:

Սակայն, «զարդ փառաց»ը ունի ներքին, ոչ-անմիջական յղում մը արարչութեան: Նախ՝ Աստուած՝ Քրիստոս «Արարիչ (է) երկնի եւ երկրի եւ ամենայն զարդուն որ ի նմա» (ՄՈ 511): Այս զարդերը աստղերը չեն միայն, ինչպէս կը թելադրուի ուրիշ տեղ. «Ո՛չ գերկինս իւրովքն զարդուք եւ հրեշտակացն պայծառութեամբք» (ՄՈ 438), այլ՝ բոլոր արարածները: Անոնք կը կազմեն cosmosը, որ հին Յոյներուն մօտ արդէն տիեզերքի պատկերը կ'որոշադէր զարդարանքի կազապարով: Սակայն, արարչական զարդարանքը հարկ է մտածել ո՛չ իբրեւ պարզ ձեւաւորման գործ մը, այլ յարդարանք մը, այն իմաստով որ արարչութիւնը կազմ, սարք, կարգ ու ներքին օրէնք կու տայ արարածին, անմիջապէս երբ զայն կը բերէ դոյութեան: Զարդարանքը կազմակերպում է, այլազանութեան տարրերուն միջեւ յարաբերութիւններու կարգաւորում մը, կառուցում մը, ըստ անխախտ ու կանոնաւոր օրէնքներու: Արարչութիւնը արդուքեան գալուստ մըն է, ոչ թէ միայն Յգնիկի բառով անզարդութենէն ի զարդ դարձ մը: Զարդարանքի այս մեծ աշխատանքը կը գտնուի մարդու ստեղծման մէջ: Նախ՝ կազմախօսական ամբողջը կը կրէ իր մէջ կարգաւորման ընդհանուր

սկզբունքը (Բան ԽԴ, բ) որուն պատկերը կրնանք նկատել տարուան «պսակը»: Արդարեւ մարդուն 365 տարրերը կը նշեն մարդուն ժամանակայնութիւնը, որ կը գրուի սապէս.

«Որպէս զի եւ տարր ժամանակաց եւ շարունակ հետեւման աւուրցն առ պսակ ամին, իբր կանոնաւ իմիք սահմանեալ մասամբքդ՝ անսխալ եւ անայլայլելի պահեսցի»<sup>15</sup>: Ամբողջը իր մասերով կը մնայ անփոփոխ եւ անսխալ՝ շնորհիւ զինք սահմանող կանոնին, ինչ որ կ'ենթադրէ որ մասերն ու ամբողջը ունին ներքին յարաբերութիւններ: Նոյն Բանին մէջ, քիչ անդին Նարեկացի միութեան գաղափարը կը զարգացնէ եկեղեցւոյ պատկերով. հոն ամբողջը կը կազմէ «հաստուած» մը, ուր կու գան իրարու «կապակցել լծով հաւանականաւ զվեհն ընդ փոքուն» իբրեւ «բնաւից զուգամասնութիւն»<sup>16</sup>, եւ հաստուածը «անզուգական հրաշակերտութեամբ» ստեղծուած պատկեր մըն է (անդ): Մարդկային պատկերը՝ այսպէս կանոններով կապակցուած՝ ամբողջ մըն է եւ իբրեւ այդ զարդ մըն է:

Անդրադառնալով մարդու հրաշակերտութեան՝ Նարեկացի կը գրէ. «Զարդարեցեր բանիւ, փայլեցուցեր փշմամբ, մտօք ճոխացուցեր, իմաստիւք աճեցուցեր, հանճարով հաստատեցեր, ... իշխանականին գոյիւ պճնեցեր, ... լուսովդ փառաց վերածածկեցեր»<sup>17</sup>: Նոյն այս մտածումը կը կարացուի ա՛յլ տեղ. «Մի՛ կապտեսցէ գոռոզն ապստամբ զզարդ փշմանդ շնորհի ի քո ստեղծեալս կերպէ»<sup>18</sup>: Իմացականութիւնը, լեզուն, ազատութիւնը կը նկատուին զարդեր, որ տրուած են մարդուն իբրեւ պարգեւ. ըսուած է արդէն «Պարգեւն եւ զարդ իւր... կնիքն եւ նկարազիր իւր, արուեստն եւ հրաշք իւր, բանն եւ կատարած իւր» (ՄՈ 403): Այս յարադրումները կը բանան անհուն ուղղութիւններ, որ կարելի չէ պեղել՝ սակայն ստոյգ է որ մարդու ստեղծումը պարգեւատրման, պատկերի տուչութեան, զարդարման գործողութիւն մըն է: Ի՞նչ կը նշանակեն նման զարդեր: Արդեօք կարելի՞ է լեզուն, միտքը, շունչը, ազատութիւնը նկատել զարդեր որոնք սոսկական յա-

15. ՄՈ 424. «... որպէս թէ այսպէս ժամանակներու եւ տարին պսակող իրերայաջորդ օրերու տարրերն, սահմանուած՝ մարմնի այդ մասունքներուն թիւին համաձայն՝ այնտեղ անսխալ, անայլայլելի պահուած ըլլային», ՆՈ 113:

16. Նոյն. «Այնպէս որ եթէ բովանդակ մասերը չմիանան յօժար լուծի մը տակ կապակցուելով մեծը փոքրին հետ, Քրիստոսի անուամբ հաւաքածաններուն շէնքի լրութիւնը փոսնդուած կ'ըլլայ... Ուստի այսպիսի եւ ուրիշ բազում անզուգական հրաշակերտութեամբ ստեղծուած պատկերն ես դու Աստուծոյ» ՆՈ 113:

17. ՆՈ 263. «Բանականութեամբ զիս զարդարեցիր եւ փշմամով զիս փայլեցուցիր, միտքով զիս ճոխացուցիր եւ իմաստութեամբ զիս աճեցուցիր, հանճարով զիս ստեղծեցիր, անձնիշխանական կեանքով պճնեցիր... լոյսովդ փառքիդ զիս պարածածկեցիր» ՆՈ 12:

18. ՄՈ 438. «Թող չկապտէ գոռոզն ապստամբ շնորհիդ փշած զարդն իմ կերպարանքն՝ դոր դուն ես ստեղծեր...», ՆՈ 121:

ւելումներ են, ճոխացումներ: Մարդու յղացքը կ'ենթադրէ թէ՛ իմացականութիւնը թէ՛ լեզուն: Ասոնք զեղչելի, յապաւելի որակներ չեն. ասոնք կը լիացնեն, կը կատարեն մարդը: Իսկ անձնիշխանութիւնը մարդն իսկ է: Ուստի՝ նման զարդեր մարդկային իսկութեան՝ ինչպէս գոյութեան ստորոգութիւններն են: Որով զարդը կը դառնայ էութեան դրսեւորումը, այնպէս ինչպէս որ մարդու ըլլալու կերպն է խօսիլը: Զարդը, հետեւաբար, այն պարզեւն է որմէ կը սերի մարդը, աւելի ծագում է ան քան սոսկական կերպ: Որով չափազանց չէ ըսել, որ զարդարանքը մարդկայինի միջոցն է:

Զարդը որոշադրումն է գեղեցկութեան, Նարեկացիի համար եւ անոր շնորհիւ է որ մարդ-Աստուած յարաբերութիւնը կը գետեղուի գեղեցկագործումի կալուածին մէջ: Գեղեցկութեան որոշադրումը իբրեւ զարդ գոյ է արդէն Աստուածաշունչին մէջ<sup>19</sup>: Մեր պատմիչներէն ոմանք այդ է որ նկատի ունին, երբ կ'ոգեկոչեն գեղեցկութիւնը<sup>20</sup>: Պատմութիւն Ապարամից Խաչի մուտքին, խօսելով Վասիլ եւ Կոստանդին կայսրերու Հագարացիներուն դէմ պայքարին մասին, Նարեկացին եկեղեցւոյ պայծառացումը կը նկարագրէ այսպէս. «Նւ հաստախարիսի հիմամբ՝ կառուցին պատրաստեցին, յօրինեցին, յարմարեցին, յարդարեցին գեղագրեցին՝ ի զարդս պայծառս... զքրիստոնէիցս եկեղեցիս»<sup>21</sup>: Ինչպէս կը տեսնուի, յարդարման աշխատանքը պայծառ զարդերով իրականացուած գեղեցկացման հոլովոյթ մըն է եւ անիկա հոս կը գրուի Նարեկացիի համար շատ յատկանշական ճարտարապետական փոխաբերութեամբ, այսինքն՝ ճիշտ այն փոխաբերութեամբ, որուն մէկ տարբերակով Մատեանին գրողը կը պատկերէ իր իսկ «հրաշակերտութիւնը»: Արդ՝ ինչ որ կ'ըսուի նիւթեղէն ստեղծումին համար, փոխադրելի է առաքեալներուն, որոնք «չուք եւ զարդ (են) գեղոյ ճոխութեան» (ՆՃ 623): Սակայն՝ մարդու ստեղծագործութիւնն արդէն գեղազարդում մըն է: Այսպէս Բան Դ.ի կարեւոր հատուածներէն մէկուն մէջ Նարեկացի կը գրէ.

«Եւ արդ՝ ո՞չ ապաքէն ըղձալի էր... ոչ ստեղծանիւն երբեք յարգանդի, եւ ոչ նկարիւն յորովայնի, ոչ ի ծնունդ յառաջագալի, եւ

19. Օրինակ, «Արեգական ծագեալ ի բարձունս Տեառն, եւ գեղեցկութիւն կնոջ բարբարոյի ի զարդու տան նորա...», Միւրաք ԻԶ., 21-25:

20. Բուզանդարանի հեղինակը այսպէս կը ներկայացնէ Ներսէս Առաջին հայրապետը. «Մինչ դեռ եւս զգինուորական ձեւն յինքեան բերէր, եւ զարդարեալ էր գեղեցիկ պատմուճանաւ, եւ զարդ վայելուչ, եւ ցանկալի գեղով իւրով, երկայն հասակաւ, եւ չքնադատես հերօք վարսից իւրոց... Այլ յորժամ տեսին զնա քրիստոսեան գեղովն զարդարեալ՝ բազմաց լինէր ուրախութեամբ», Դ., Գ.:

21. ՆՃ 545. «Եւ հաստախարիսի հիմով կառուցին, պատրաստեցին, յօրինեցին, յարդարեցին եւ գեղեցկացուցին քրիստոնէական եկեղեցին պայծառ եւ պանծալի զարդերով» ՆՊ 7:

ոչ ի լոյս կենաց հասանիլ... ոչ ի պատկեր գեղոյ զարդարիլ, եւ ոչ բանիւ հանդերձաւորիլ...»<sup>22</sup>: Հատուածին մէջ՝ Նարեկացին կրկին անգամ կը կիրարկէ յարդարանքի փոխաբերութիւնը մարդու կազմաւորման համար, որուն ծնունդի հոլովոյթը իսկական կերպարանաւորումի, պատկեր-աւորումի հոլովոյթ մըն էր, իմացականութեան, լեզուի, գիծի, ձեւի, գոյնի զգեստաւորում մը. այդ բոլորն ալ զարդեր էին, տեսանք, ոմանք տեսանելի-նիւթեղէն, ոմանք իմանալի ու մտաւոր. էական է այդ պատկերաւորումին որոշադրումը իբրեւ գեղեցկութիւն: Մարդուն գոյաւորումը «ի պատկեր գեղոյ զարդարիլ» մըն է, ինչ որ կը նշանակէ որ մարդը ենթակայ է գեղեցկութեան՝ իր մարմնաւորումով եւ թէ անոր էութիւնը ձեւ է, պատկեր, տեսիլ: Նարեկացի շեշտը կը դնէ մարդուն այս հանգամանքին վրայ: Կը գրէ «(ես) ողորմելի տեսիլ, աշխարհելի կերպարան» (ՄՈ 538), կամ «Ո՞վ ոք գերեսացն աղտեղի տեսիլ» (ՄՈ 362) կամ «զկերպարանացն տեսիլ գրեցից» (ՄՈ 407): Տեսիլը ինչպէս տեսակը թէ՛ տեսնուածն է թէ՛ տեսնողը: Այսպէս՝ Աստուած «լուսոյ տեսակ» է (ՄՈ 375), ինչպէս որ էր անսահմանելի տեսիլ: Նոյնպէս միւս կողմէն՝ մարդը տեսիլ է սահմանաւոր եւ ունի «տեսակ», այսինքն՝ դէմք. «Միասցի՛ կնիքդ լուսոյ ի գեղ տեսակիս» (ՄՈ 503): Երկու պարագաներուն ալ Աստուած-մարդ յարաբերութիւնը կը տեղաւորուի տեսանելիութեան կալուածին մէջ, ուր յայտնութիւն մը կարելի կ'ըլլայ: Ասոր մէկ շատ որոշ փաստն է հազուադէպ նշումը՝ թէ Աստուած մարդուն տուած է շնորհք «զԱստուած տեսանել եւ զմնացականացն իմաստասիրել»<sup>23</sup>: Ինչո՞ւ: Տեսանելիութիւնը ընդհանրապէս կը պատկանի պատկերաւորին ու դէմք ունեցողին եւ յայտնարար է գեղեցկութեան: Իբրեւ զարդ՝ գեղեցկութիւնը կապուած է տեսիլին, անո՞վ է որ գեղեցկութիւնը կը մտնէ աշխարհ, կը յայտնուի: Հրեշտակներն անգամ կ'երեւին եւ այս երեւումը «ազդողական» է, կը պատկանի զգայարանականի մակարդակին. «Տեսիլք հրեշտակականք... յայտնութեամբ ազդեալ երեւէին» (ՄՈ 449): Արդ՝ գեղեցկութիւնը որ կը զարդարէ մարդը իբրեւ պատկեր՝ ըլլալով անոր մարմնաւորումին օրէնքը՝ կը կազմէ անոր էութիւնը: Ա՛յլ խօսքով՝ մարդը կը պատկանի գեղեցկութեան, գեղեցկութեան մը որ տակաւին չէ անջատուած էութենէն, քանի որ գեղեցկութիւնը պատկերն է տեսիլին, փայլն է էութեան: Գեղեցկութիւնը կ'երեւի, անմիջապէս երբ մարդը կը յայտնուի իբրեւ արարած: Որով ըլլալը գեղեցկացում է ի սկզբանէ: Ան կը կանխէ ըլլալու եւ երեւելու հա-

22. ՄՈ 260. «Արդ, ըղձալի չէ՞ր արդեօք... չստեղծուին երբեք մօր արգանդին մէջ ու չնկարուին որովայնին մէջ, ոչ գոյանալ եւ ոչ լոյս աշխարհ գալ... Ո՛չ գեղեցիկ դէմքով զարդարուիլ, ո՛չ ալ խօսուն լեզուով օժտուիլ...» ՆՈ 10:

23. ՄՈ 424. «Աստուած տեսնել եւ անանց բաներու վրայ խորհրդածել», ՆՈ 112:

կաղերու թիւնը, քանի որ գեղեցկութեամբ մարդուն էութիւնը կը հասնի պատկերի, կերպարանքի, տեսիլի, շուքի գեղեցկութեան:

Ծնիլ, ապրիլ Գրիգորի համար գալ է երեւումի, տեսիլի, այսինքն՝ «փշմամբ փայլ»ին: Եթէ գեղեցկութիւնը զարդ է իբրեւ պատկեր, անիկա է նոյն ատեն՝ փայլ, լոյս ու պայծառութիւն: Գեղեցկութեան այս երկրորդ եզրը կը բանի պճնանքի, պաճուճանքի, յարդարանքի աշխատանքին մէջ, գրեթէ ամէն տեղ: Ամէն անգամ որ Նարեկացի խօսի զարդի, պսակի կամ պճնանքի մասին՝ անպայման զանոնք կը յատկանշէ լոյսով, կարծես ամէն զարդ իր շուրջ բանար իր մէջէն եկող պայծառութիւն մը: Կը բաւարարուիմ քիչ ծանօթ օրինակով մը՝ Ոսչին նուիրուած ներբողէն. «Եւ փայլումն նշուլից անօրինակ քո գեղոյ յաշխարհ տարածեալ, տեսակ լրութեան մեծ լուսաւորացոյ տարերականաց ի քոյդ տիրական ծագումն, աղօտանուաղ եւ անծագելի ստուերաւ ծածկեալ մթանան»<sup>24</sup>: Ուսչը, որ զարդ է ու պատկեր, կը տարածէ իր գեղեցկութեան փայլին նշոյլները ամենուրեք: Այդ փայլը, այլ փառքը պէտք է ըսել այլեւս, տեսանելիութեան ու տեսանելի աշխարհի նուաճում է: Ի զուր չէ որ Գրիգոր նոյն խաչին համար կը գրէ թէ ան է «տիպ պաշտելի, դրաւ աշխարհի, շաւիղ անհետազօտելի, արեամբ արարչին նկարեալ ի փառս լուսոյ» (Նձ 668): Ուսչին գեղեցկութիւնը անշուշտ գեղեցկութեան զագաթն է, սակայն չի՛ դադրի ըլլալէ նաեւ փառք: Եւ արդէն փառքը, յոյներուն *doxan*, ի՞նչ էր եթէ ոչ լուսաւորում, փայլ՝ որ կը շրջապատէ այն բոլորը որ կու գան ու կը դառնան երեւոյթ<sup>25</sup>: Փառքը փայլին մէկ տարբեր անունն է, այն փայլին՝ որուն ներկայութիւնը կայուն է ու մշտնջենական: Հետեւաբար, փառքը գեղեցկութիւնն է իր փայլին մէջ, եւ զարդը՝ գեղեցկութիւնը իր կերպին ու պատկերին մէջ: Այդ փառքը զարդին պէս կը տրուի, կ'ընծայուի մարդուն եւ մարդը, իր կարգին, իր խօսքը կը վերընծայէ Աստուծոյ ու կը փառաւորէ: Ահա ինչ կը գրուի «աստուածային խաչին» համար պատրաստուած տուփին մասին, որով մասունքը կը փոխադրուի Վասպուրական. «Եւ վասն առաւել փառս ընծայելոյ նմին նշանի, զբնաւին վկայս կեցուցիչ մահու վշտացն Յիսուսի՝ ընդ նմին պատկանութեամբ գեղազարդեցին»<sup>26</sup>: Գեղազարդումը փառքի ընծայման կերպ մըն է այլեւս, որ կը մեկնի մարդու բնութենէն եւ կը յանգի Աստուծոյ:

24. Նձ 596. «Եւ քո անօրինակ գեղեցկութեանդ նշոյլներուն փայլը երբ տարածուի աշխարհի վրայ, նիւթական մեծ լուսաւորներուն կերպարանքները քո տիրական ծագումիդ առջև խոնարհած՝ աղօտանուաղ եւ անծագելի ստուերով ծածկուած կը մթազնին», ՆՊ 45:

25. Նկատի չունիմ *appareance*ը, որ կը թարգմանեմ «վերերեւոյթ»:

26. Նձ 552. «Եւ այս նշանին աւելի եւս փառքը ընծայելու համար զայն գեղազարդեցին Յիսուսի շարչարանքին եւ կենարար մահուան յարակից առարկաներու նշխարներով», ՆՊ 13:

Արդ՝ եթէ զարդը պարզեւ մըն է, կը հետեւի այն որ գեղեցկու-  
թիւնը մարդուն ընծայուելով իբրեւ ճիր, ճրի է, եկող աստուածային  
ճոխութենէն: Անիկա չ'ենթարկուիր այս կամ այն նկատառումին ու  
նպատակադրումին, հատուցումին կամ պատժումին: Ընծայողը չի՛  
հաշուեր, չի՛ տար ստանալու համար, պարտք ամբարելու կամ շահա-  
գործելու համար: Պարզ յայտնակերպումն է առատութեան, հարստու-  
թեան: Գեղեցկութիւնը տրուած է, որպէսզի մարդը դառնայ ինքզինք,  
անձնիշխանօրէն տնօրինէ իրեն տրուածին, եւ այդ ընծային ընդու-  
նումն է, ասոր նշանն է որ կը պահանջուի միայն իրմէ, երբ կ'ըսուի թէ  
փառքը կը վերընծայուի փառազարդողին:

Գեղեցկութիւնը, գոնէ այս փուլին, հարկատու է մարդու բնու-  
թեան: Այսինքն՝ անոր սկիզբը մարդուն մարմինն է, կը չափուի ու կը  
տրուի այդ բնութեան սահմաններով: Իբրեւ զարդ՝ անիկա կը խմբէ իր  
մէջ քանի մը էական տարրեր. ձեւ, փայլ, ամբողջի ու մասի կարգա-  
ւորում, որ կ'ամփոփուի յարդարանքի ընդհանուր յղացքով: Յղացա-  
յին այս բացայայտումէն անդին՝ կայ հիմնական ա՛յլ կէտ: Արդարեւ՝  
եթէ մարդուն ստեղծումը պարզեւ մըն է եւ կազմաւորումը զարդարանք  
մը, որ մարդը կը տեղաւորէ գեղեցկութեան շրջագիծին մէջ սկիզբէն,  
այն ատեն գեղեցկութիւնը բան մը չէ որ կը գտնուի մարդկային մա-  
կարդակէն վեր, անդրազանցական ոլորտի մը մէջ. անիկա պղատոնա-  
կան կամ նոր-պղատոնական գաղափար մը չէ, որուն պէտք է դարձնել  
նայուածքը, անոր տեսքը (eidos) սեւեռելու համար: Գեղեցկութիւնը  
հոս է: Գեղեցկութիւն տուողը Նարեկացիի համար արարիչն է, բայց իր  
տեղը աշխարհն է: Անիկա մօտ է մարդուն, որ կը բնակի անոր ընտա-  
նութեանը մէջ, անոր մտերմութեան, այնքան մօտէն՝ որ անշուշտ կը  
միանայ անոր: Սակայն՝ գեղեցկութիւնը նոյն ատեն՝ իբրեւ զարդը  
անքնինին, անեղին ու անարկուին (Բան Գ., ա) որոշ չափով՝ այդ  
ահաւորին ահաւորութիւնը կը կրէ իր մէջ:

## ԳԵՂ ԾԱՆԱԿԵԱԼ

Արդ՝ եթէ գեղեցկութիւնը մարդուն էութիւնը կազմաւորող զար-  
դարանք մըն է, արդեօք կը նշանակէ՞ որ մարդուն արարքները չեն  
կարող խաթարել ու աղարտել զայն: Ա՛յլ խօսքով՝ ի՞նչ կ'ըլլայ գե-  
ղեցկութիւնը մեղքէն վերջ, աշխարհի մը մէջ ուր, ինչպէս կը թեւա-  
դրէ Նարեկացի (Բան ԻԾ.) ամէն բան կը ծփայ ընդհանրացեալ աղ-  
տեղութեան մէջ: Գեղեցկութիւնը արդեօք կը զերծի՞ այդ ծովու  
ալիքներէն: Մատեանին մէջ կան նշումներ, որոնք ցոյց կու տան որ  
մարդը իր մեղքով մտած է անզարդութեան եւ տգեղութեան շրջանին  
մէջ:

Արդարեւ՝ մարդուն անկումը ընդարձակօրէն բացայայտող հատուածի մը մէջ Գրիգոր կը գրէ. «Իմաստակ խելագար, ճարտասան անճոռնի, կերպ անպատկառ, դէմք անամօթ, երես լարչեալ, գոյն անհամբոյր, տիպ տմարդի, գեղ ծանակեալ, խորտիկ խանգարեալ, ճաշակ զարչեցեալ... մեծութիւն վատթարեալ, վայելչութիւն անշքեալ, կարողութիւն տկարացեալ, բարձրութիւն խոնարհեալ...» (ՄՈ 468): Դիւրաւ կարելի է նշմարել, մարդկային ընդհանուր խաթարում մըն է որ խնդրոյ առարկայ է այստեղ, որուն մէջ «պատկերս յանցաւորաց»ը (ՄՈ 502), գեղեցիկը իր ամբողջ տեսանելի եզրերով (դէմք, երես, գոյն, տիպ, կերպ, եւայլն) ենթարկուած է աղաւաղման: Այս խաթարումին կը հանդիպինք ուրիշ տեղ ալ, նման թուումի մը երկայնքին, նոյնքան ոգեկոչուն հատուածի մը մէջ. «Յորժամ, որ այժմս բանապաճոյճ...անկեալ դնիմ դի անկենդան...արձան անզգայ, պատկեր անբարբառ, գոյութիւն անշունչ, ողորմելի տեսիլ, աշխարհելի կերպարան, ողբալի օրինակ, եղկելի դէմք...ծորեալ գեղ, շիջեալ դամբար, դատարկ կոկորդ...» (ՄՈ 539): Աւելի յստակ կերպով կարելի չէր թելադրել ո՛չ միայն գեղեցկութեան աղաւաղումը (ծորումը), այլեւ անոր իսկական տեղը. Մատնանին հսկողը պահ մը կը պատկերացնէ ինքզինք իբրեւ մեռեալ մը, որուն անկումը կը նկարագրէ մանրամասնօրէն: Իմաստով հարուստ այս պատկերացումը մէկ կողմէն կ'ըսէ գեղեցկութեան տեղը՝ որ կեանքն է, բայց նոյն ատեն՝ կ'ըսէ անոր խաթարումը մարդուն անկումով, մահուան յայտնութեամբ: Մահուան պատիժով, «պատկերին յանցանքով», գեղեցկութիւնը դարձած է մահուան պատկերը, ծորում մը՝ ժամանակի սպաննիչ քայքայումին մէջ: Գեղեցկութեան առնչումը մահուան հետ, անկասկած, ունի իր մէջ այն բոլոր տարրերը, որոնք յետագային վիպապաշտները պիտի ընդարձակեն, գեղեցկութեան որոշադրիչ տարր նկատելով մահն ու անցաւորութիւնը:

Նարեկացի պատկեր ու բառ չի՛ գտներ ըսելու մարդկային գեղեցկութեան այս անկումը: Մատնանին հիմնական ատաղձն է անիկա: Այսպէս՝ նորէն ինքնաձգկման, պարսաւի ու բացայայտման հատուածի մը մէջ, մարդուն գեղեցկութիւնը անկումէն վերջ կը յայտնուի իբրեւ տխուր գեղեցկութիւն մը. «Պոռնկակերտ կերպարան, արտաբորբոք նիւթ, դժնէատեսիլ գոյն, յոգնատխուր գեղ...ստայօդ ճառ...չինուած սասանեալ, կամուրջ խախտեցեալ, երեւոյթ փախչելի...» (ՄՈ 435): Դժնէատեսիլ գոյնին, յոգնատխուր գեղին, ստայօդ ճառին եւ փախչելի երեւոյթին միջեւ դրուած կապերը, անկասկած, բազմատարած հեւք մը կը ստեղծեն, որոնք մարդկային գուցէ անժխտելի գեղեցկութիւնը, իր գոյնով, իր տեսքով, իր ամբողջ խայտաբղէտ նիւթականութեամբ կը տեղաւորեն տխրութեան ծիրին մէջ: Մատնանէն բոլորովին տարբեր էջերու մէջ, «Վարդավառի քարոզ»ին եւ հոգե-

գալստեան «Գանձ»ին մէջ, Նարեկացի կը վերադառնայ գեղեցկութեան այս տիրացման եւ շատ յատկանշական կերպով, երկու անգամուն ալ, կը կապէ անզարդութեան: Այսպէս՝ առաջինին մէջ կը գրէ՝

«Եւ ի համաշխարհակործան ջուրցն հեղեղէ ապրեցուցեր զսիրելին քո զՆոյ՝ բազմահոյ կենդանեօքն. եւ փրկեցեր ի գեղատխուր անպատրաստութեան եւ ի դառնաճաշակ փայտիւն գիտութեան, զոր ջամբեալ օձին պատրանօք նախաստեղծքն՝ արտաքս ընկեցան»<sup>27</sup>: «Գանձ Հոգեհանգստեան»ին մէջ, գրեթէ տառացիօրէն նոյնը կը գտնենք. «Ռու... ոգի տիրական... ուստի յօրինակ նորոյ փրկութեանս, զնախնի խաւարն աշխարատարած անզարդութեան հին նսեմութեան գեղատխուր անպատրաստութեամբ, վայելչական հրաշագործութեամբ շրջմամբ քո՝ ի ջուրս՝ բանիւ բղխողիդ ի լոյս փոխեցիր»<sup>28</sup>: Երկու հատուածներուն շրջարկը նոյնն է, գեղատխուր անպատրաստութիւնը. առաջին կտորին մէջ ռգեկոչուած Հին Կտակարանի ջրհեղեղը, երկրորդ կտորին մէջ Նոր Կտակարանի ջուրը օրհնող սուրբ Հոգիով զանցուած է: Համակարգային պատկերային մտածողութիւն՝ որ կը հիմնուի սուրբգրային մեկնութեան վրայ: Երկու պարագային ալ՝ Նարեկացին նկատի ունի մարդուն անկումը, որ կը կոչէ «հին նսեմութիւնը»: Մեղքին հետեւող այս անկումի շրջանը կամ գոյավիճակը, որ կը տեւէ մինչեւ Քրիստոսի մարդեղութիւնը, կը կազմէ «աշխարհատարած անզարդութեան» եւ «գեղատխուր անպատրաստութեան»<sup>29</sup>: Ժամանակ մը: Երկրորդ հատուածի անզարդութիւնը կրկնակն է անպատրաստութեան, ինչպէս Մատնանին մէջ «պատրաստ»ը կը հակադրուի անզարդին. Աստուած ակնթարթի մը մէջ կը ձեւաւորէ արարածները. «կազմեցեր, պատրաստ կացուցեր զանզարդութիւն ամենից եղանակաց» (ՄՈ 498) կամ՝ ան մարդուն կու տայ իր շնորհքը, որ է «պղինձ պճնելի»՝ փոխան «անզարդութեան երկաթոյս սեւութեան գունոյս» (ՄՈ 251): Ա՛յլ խօսքով՝ մարդու անկումէն ետք կը սկսի անոր «երկաթի սեւութեան»,

27. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ, Տաղեր եւ Գանձեր (ՏԳ), յայտ. Արմինէ Քէօբեքեանի, Երեւան, 1981, էջ 191: «Եւ համաշխարհային ջրհեղեղէն ազատեցիր քո սիրելի (Նոյք) բազմահոյ կենդանիներով եւ փրկեցիր գեղատխուր անպատրաստութենէն եւ գիտութեան դառնաճաշակ ծառէն, զոր օձը խաբէութեամբ ջամբեց եւ երկու նախաստեղծ մարդերը դուրս ձգուեցան», ՆՊ 122-123. Զակերտեալ «Նոյք» կը պակսի թարգմանութեան մէջ:

28. ՏԳ 163. «... տիրական ոգի... ուստի իբր օրինակ նոր փրկագործութեան՝ աշխարհատարած անզարդութեան, հին նսեմութեան, գեղատխուր անպատրաստութեան, նախկին խաւարը, արարչական ներգործութեամբ, վայելուչ հրաշագործութեամբ, ջուրերու վրայ շրջելովդ, բխողիդ խօսքով լոյսի փոխեցիր», ՆՊ 107:

29. Հարց է, թէ ո՞ր չափով այս «անպատրաստութիւնը» ակնարկութիւն մըն է Եւսեբիոս Կեսարացիի ընդարձակ աշխատութեան, որ կը կոչուի «Պատրաստութիւն Աւետարանի» (προπαρασκευη) եւ որ ընդարձակ ջատագովութիւն մըն է Քրիստոնէութեան. տե՛ս La préparation évangélique, Livres I, II-III, Sources Chrétiennes, Paris, 1974, 1976.

անզարդուլթեան չըջանը, որ յատկանշական խտացումով մը Նարեկացի կը կոչէ գեղատխուր, ինչպէս վերը կը խօսէր յոգնատխուր գեղեցկութեան մասին: Իսկ այս յոգնատխուր գեղեցկութեան չըջանին յատուկ է կռապաշտութիւնը, մէգի եւ խաւարի ժամանակը (այս մասին քիչ անդին):

Մարդկային գեղեցկութիւնը շնորհքէն առաջ տխուր գեղեցկութիւն մըն է, կարծէք մեղքը կու գայ ջնջել սկզբնական զարդարանքը եւ մարդը կը դարձնէ զարչելի ու տգեղ: Այս գոյավիճակին պատկերն է իններորդ Բանի ծառին այլաբանութիւնը. «ծառս ամբարձուղէչ, ստուարաստեղն... արտաքին դիմօք բարեշուք կերպից, իբր պսակաւ իմիք պաճուճեալ, բացականացն գոս բաղձալի, իսկ եթէ մերձեսցի տնկողն խուզել զխնդրելին, գտցէ զքեզ ունայն ի բարեաց եւ զարչելի ի գեղեցկութեանց... դոյզն պատկեր է անպատրաստից»<sup>30</sup>: Զարդը դարձած է համապատասխանելէ ներքինին եւ դարձած է սոսկապէս երեւութական ու արտաքին, զուտ վերերեւոյթ: Ահաւասիկ ուրեմն՝ գեղեցկութիւն մը որ գեղեցկութիւն չէ, գեղեցկութիւն մը առանց գեղեցկութեան, ինչ որ հասկնալի կը դարձնէ «զարչելի ի գեղեցկութեանց» դարձուածքին տարօրինակութիւնը: Մարդը, իրեն տրուած բոլոր գեղեցկութեանց մէջ ալ, անոնցով իսկ, եղած է «անպատրաստ», մեղաւոր՝ ինչպէս կ'ըսէ Գարեգին Տրապիզոնցին, յիմար կոյսերուն պէս: Նման գեղեցկութիւն որ զուրկ է գեղեցկութենէ՝ կրնանք կոչել տգեղութիւն:

Մտտեամ Ողբերգութեանին մէջ գոյութիւն ունի տգեղութեան բացայայտումի ամբողջ ռազմավարութիւն մը, ա'յնքան տիրական՝ որ կարելի է մտածել որ այդ գիրքը մարդկային տգեղութեան ընդարձակ ողբն է: Նախ՝ Գրիգորի համար մարդկային պատկերը, «մեղօք հնացեալ» (ՄՈ 315) պատկեր մըն է, ինչպէս վերը՝ «հին նսեմութիւն» էր ան: Մեղքը հին է, գուցէ որովհետեւ միշտ կը յղուի առաջին յանցագործութեան որ առաջին, սկզբնական գեղեցկութիւնը դարձուց տգեղութիւն. ուստի՝ տգեղութիւնը մեղաւորութեան վիճակին որոշադրումն է. «Եթէ մեղաց տգեղ եւ քո ատելի կերպարանք մերժեսցես հանդէս»<sup>31</sup>: Հետեւաբար, մեղքին տգեղութիւնը առընչուած է մարդու մարմնին եւ ասոր մերկութեան: Հսկողը կը խնդրէ Աստուծմէ որ «ծածկեա՛ ձովվը կարողութեան զտգեղ տեսակ մարմնոյս մերկու-

30. ՄՈ 278. «Մառ մ'եմ բարձրուղէչ, ստուար ոստերով... Թէեւ վարսագեղ ճոխ սաղարթներով, այսինքն՝ արտաքին կերպարանքովդ բարեվայելուչ, որպէս թէ պսակով մը պճնազարդուած, հեռաւորներուն կը թուիս բաղձալի, բայց երբ մօտենայ տնկողն իր ուզածը փնտռելու, դատարկացած պիտի գտնէ զքեզ ամէն բարիքէ, նաեւ զարչելի՝ թափուր ըլլալովդ գեղեցկութենէ... որ դոյզն պատկեր մըն է անպատրաստ մեղաւորներուն» ՆՈ 20:

31. ՄՈ 604. «ըլլալն անոնք... տգեղ ու քեզ ատելի բազմազան մեղքեր...» ՆՈ 224:

թեան»<sup>32</sup>: Նոյն ատեն սակայն՝ մեղաւորին կը մնայ իր տգեղութիւնը ցոյց տալ, ընդունիլ զայն. «Տգեղ ցուցեալս զիս ամենեւին իբր մերկացեալ խայտառակելոյ պոռնկի»<sup>33</sup>: Հարկ է ուրեմն մարմնին, այսինքն նաեւ հոգիին տգեղութիւնը տեսնել (ՄՈ 325), եթէ հնարաւոր է հոգին տեսնել, իր քօղերէն անդին: Հսկողը յաճախ կը գրէ. «զքօղ տգեղութեան վերացուցի, զամօթալեացն զգեստ մերկացուցի»<sup>34</sup>, խոստովանութիւնը տարագելով իբրեւ մերկացում տգեղութենէ: Ուրիշ տեղ կը խորհի, որ պէտք է գարշելի գոյնը թանձրացնել աւելիով, աւելի սեւցնել. «գարշութեան գունոյ դարձեալ տգեղութիւն» (ՄՈ 444): Երբեմն ալ՝ կ'որոշէ որ տգեղութիւնը պիտի չպարտկէ պաճուճանքներով. «Ոչ պաճուճանս յարմարեցից տգեղութեանս գեղոյ» (ՄՈ 535): Այս տողին մէջ ի հարկէ «գեղը» կը վերաբերի պաճուճանքներուն, գոնէ այդպէս կը հասկնան մեկնաբան ու թարգմանիչ: Սակայն անկարելի է մտածել, որ տգեղութիւնը գեղեցկութիւն մըն է, ոչ թէ ինքն իր մէջ, այլ իբրեւ հետեւանք առաջին գեղեցկութեան աղարտման, տխրացման: Սկզբնական գեղեցկութիւնը մեղքով տգեղացած է, առանց սակայն անհետ կորսուելու: Որով «տգեղութեանս գեղոյ»ն կարելի է նկատել հակաբանութեամբ, oxymoronով որոշադրում մը մարդկային գոյավիճակին: Յամենայն դէպս՝ մարդկային գեղեցկութիւնը տգեղացած է մեղքով եւ ամէն մեղք կը կրկնէ այս տգեղութիւնը: Ասոր համար հսկողը կը խնդրէ իր արարիչէն որ գեղեցկութեան զուարթութիւնը թող չտգեղնայ (ՄՈ 596): Շատ յստակ եւ շատ որոշ կերպով խօսուն պատկերին տգեղութիւնը առնչուած է անկումին:

### ՆՈՐՈԳՈՒԹԻՒՆ ԳԵՂԵՑԿՈՒԹԵԱՆ

Մարդուն, «խօսուն պատկերին» անկումով՝ գեղեցկութիւնը կը դառնայ տգեղութիւն, վայելչութիւնը կ'անշքանայ, տիպը կ'ըլլայ տմարդի, զուարթութիւնը կը վերածուի տխրութեան: Այս նսեմացումը, այս հնացումը՝ պատկերը կը դարձնէ սոսկական պատկերի, պաճուճանքի մը՝ (այլեւս իր ժխտական առումով), որուն կապը հոսութեան հետ խզուած է. տիպին շուրջ չկայ այլեւս առաջին փառքը որ մարդը կ'ընէր մարդ: Տգեղութիւնը կը բանայ աշխարհ մը ուր կը տիրեն մթութիւնը, սեւութիւնը, խաւարը կամ տիղմը, անոր երկաթը՝ ինչպէս կը թելադրուէր վերը: Այնտեղ պատկերը կ'առաջնորդէ ուրիշ պատկերի, գոյնը ուրիշ գոյնի, կարծէք մէք ու խաւար բարդուին իրա-

32. ՄՈ 523. «Աջովդ կարող ծածկէ՛ մեր մարմնին տգեղ երեւոյթը» ՆՈ 185:

33. ՄՈ 318: «Ձիս բոլորովին տգեղցնելով, խայտառակուիմ մերկ պոռնիկին նման» ՆՈ 45:

34. ՄՈ 502. «Տգեղութեան քօղը վերցուցի, ամօթին զգեստը մերկացուցի» ՆՈ 164:

րու վրայ, յօրինեն լաբիւրինթոս մը<sup>35</sup>: Չեմ դանդաղիր մէջի, խաւարի, մառախուղի փոխաբերութիւններուն վրայ, որոնց փարատումին խնդրանքները այնքան տեղ կը գրաւեն Նարեկին մէջ, մինչեւ անոր վերջին էջերը (Բան ԱԵ): Նարեկի պատկերային համակարգին մէջ անոնք փակութեան, բանտարկումի, հեռաւորութեան եւ հուսկ՝ տարագրումի նշաններ են: Հոն է որ կու գայ վերստին լոյսը, աստուածային սիրով իջնող ու խտացուող մարդեղութեան խորհուրդը: Մարմին առնող Աստուած՝ մարմինն ու անոր գեղեցկութիւնն է որ կու գայ նորոգել, «յեղանակման» մեծ շարժումով:

«Ուսչին ներքող» այս ուղղութեամբ մեզի կու տայ անհրաժեշտ բոլոր տուեալները: Արդարեւ՝ ներքողին մէջ խօսողը խնդրոյ առարկայ կը դարձնէ մարդեղութեան գերագոյն պահը՝ Քրիստոսի խաչելութիւնը Գողգոթայի կատարին, ուր կու գար «Հաստատել զարիւն ուխտի նորոգման փոփոխման»<sup>36</sup>, իբրեւ զոհ ու պատարագ: Ահա ինչպէս կը պատկերացուի ու մեկնաբանուի այս զենման դէպքը. «Եւ սաստկապէս ահիւ դղրդեալ սիւնք հաստատութեան հիմանց աշխարհի՝ յայայլութիւն նորոգ յեղեցեցան: Նաեւ հուպ առ հուպ ի քթիթ աչաց միայն թարթափման, թնդեալ շտեմարան անքոյթն ստուերի ստորին անդընդոց, եւ ի մասունս յոգունս եւ զանազանակս հատեալ համառօտեալ ի սպառ հատուածէին բոյլք կառուցման կարծրանիւթ մարմնոցն սեռից, եթէ ոչ ի բանէ բանին ունողին զգոյս՝ սքանչելի փոփոխմամբ՝ ի նորոգ գոյութիւն՝ գեղեցկապէս արծարծեալ շրջէին: Վասնզի նորն Աղամ վայելչապէս փառագարդեալ ի նմանահիւթ տնկոյն մահացուի, կամակոր մտօք՝ զբազուկն անարատ բեւեռօք սեւեռեալ ի տերեւասաղարթ տնկոյն տեսակ ամրափակ ուղերձմամբ, դարձեալ զհրացանկն գաւիթ՝ ընդարձակայարկ յատակաց վայրիցն Ադինայ՝ եբաց հնոյն Աղամայ»<sup>37</sup>: Քրիստոսի փրկագործութեան ամբողջ խորհուրդին մեկնաբանութիւնը այստեղ նորութիւն մը չի՛ կազմեր անշուշտ, որքան այդ խորհուրդին գեղեցկագործ հանգամանքը: Գրութեան ամբողջ

35. Տե՛ս Բան Խ., Բ.:

36. ՆԳ 569:

37. ՆԳ 569-570. «Ատոր համար երբ այդ սոսկալի անպարտական զենուժը տեղի ունեցաւ, բնութեան բոլոր արարածները սաստիկ սարսափով դողացին, եւ աշխարհի հիմերուն հաստատութեան սիւները սաստկապէս ահով դղրդելով շարժեցան նորոգ այլայլութեամբ: Նաեւ իրարու ետեւէ ակնթարթի մը մէջ, ստորին անդունդներու անխոռվ խաւարի շտեմարանը թնդալով, կարծրանիւթ մարմիններու զանգուածները կտոր կտոր կը բաժնուին ի սպառ, եթէ համագոյքը բռնող Բանին խօսքէն՝ սքանչելի փոփոխութիւնով գեղեցկապէս չվերածուէին նոր գոյութեան մը: Վասնզի նոր Աղամը վայելչապէս փառագարդուած նմանահիւթ մահացու տունկէն, յօժարակամ մտքով՝ զամերով բեւեռուած անարատ բազուկը տերեւասաղարթ տունկէն ամրափակ ուղերձելով, ադինական ընդարձակայարկ վայրերու յատակներուն հրացանկ գաւիթը նորէն բացաւ հին Աղամին», ՆՊ 30-31:

պատկերակերտութիւնը հիմնուած է խաւարէն, անզարդութենէն դէպի նորոգուած գոյութեան մը դարձին վրայ. իսկ փոփոխումը կատարող նոր Աղամը «վայելչապէս փառազարդեալ» է: Իր մահով՝ Քրիստոս ստորին ստուերի եւ անդունդի մէջ մնացող մարմինները, նիւթեղէն եւ աստուածային զորդիւնով մը կը հաստատէ նորոգ գոյութեան մը մէջ, զանոնք «գեղեցկապէս» կ'արծարծէ, ինչ որ այդ գեղեցկագործումին լուսաւորիչ ու պայծառացուցիչ եզրը կը ստորագծէ<sup>38</sup>:

Վայելչապէս փառազարդեալ Քրիստոսը երբ կը բարձրանայ երկինք, համբարձման այս պահուն ալ անոր պատկերը կը գրո՞ւի գեղեցկութեան անունով. «Ո՛վ է սա (կը հիանան ու կը սքանչանան հրեշտակապետները) զարդարեալ ի գեղ պատմուճանի բոսորակայլակն որակի, որ դիմեալ անցանէ ընդ այս վայր ահեղ սքանչելի»<sup>39</sup>: Այս գեղեցիկ ու որակով բոսորակայլակ պատմուճանը կը յիշեցնէ թերեւս զենման արիւնը: Արդ՝ Ապարանից՝ Խաչի պատմական մասին մէջ, Ստեփանոս եպիսկոպոս մետաքսահիւս վարագոյրով մը կը պճնէ եկեղեցին: Գրութիւնը, միշտ իր մանրամասն ու ճշգրիտ բազմիմաստութեամբ կ'ըսէ. «Եւ եւս քան զեւս՝ անստուեր փայլմամբ քան զմովսիսեան շինուած վրանին վկայարանի՝ զանգակագանչ՝ բեհզագանգուած՝ մետաքսահիւս՝ սպիտակապատուաստ՝ կարմրայարմար շաղարչարման՝ զարիւնագեղ անճառն խորհուրդ հանրահռչակեաց»<sup>40</sup>: Այս արիւնագեղը գուցէ կը մեկնի վարագոյրէն, սակայն խորհուրդը կը տարագէ իբրեւ գեղեցկագործութիւն մը արեամբ: Այս եզրն է որ հասկնալի կը դարձնէ Մատեանի տողերէն մին, ուր Քրիստոս կը նկատուի «Հոգի երեսաց եւ զօրութիւն գեղոյ մերոյ»<sup>41</sup>: Յամենայն դէպս՝ Քրիստոսի պատարագը ստուգապէս եւ առանց տարակոյսի կը գրուի գեղեցիկի կաղապարին մէջ, զգայարականի, տեսողականի, մարմնականի ամբողջ փառքով ու տկարութեամբ, որով գեղեցկութիւնը լիովին կը փառաւորուի:

38. Առաջին ստեղծումին հետ բացայայտ բաղադատութեամբ մը, Նարեկացի կը գրէ թէ զօրութիւնը որ կը նորոգէ աւելի մեծ է քան այն՝ որ կը ստեղծէ ոչինչէն. «քանզի եւ մեծ իսկ է զօրութիւն զՆնացեալն անդրէն նորոգել, ըստ առաջնուճմ պայծառութեան, քան յանգոյից ստեղծագործել» ՄՈ 439:

39. ՆՃ 568. «ո՞վ է սա, զարդարուած բոսորակայլակ պատմուճանի գեղով որ կու գայ ու կ'անցնի այս վայրէն ահեղասքանչ, որովհետեւ էին մարմնին վրայ կը տեսնէին Խաչին պատկերը», ՆՊ 29:

40. ՆՃ 554: «Եւ վկայութեան խորանին մովսիսեան շինուածքէն աւելի եւս անստուերափայլ հանրահռչակեց զանգակագանչ, բեհզագանգուած, մետաքսահիւս, սպիտակապատուաստ, կարմրայարմար միախառնումի անճառ եւ արիւնագեղ խորհուրդը» ՆՊ 16:

41. ՄՈ 555: Տողին երկրորդ մասը կը բխի Սաղմոսներէն, ԻԹ., 8. «Տէր, ի կամս քո ետուր գեղոյ իմոյ զօրութիւն»:

Քրիստոսի այս գեղեցկագործ զօրութիւնը կը գտնուի նաեւ խաչին մէջ, ուր դրուելով եկեղեցւոյ «արգանդը» տեղը տիրմին մէջ՝ մխրճուածները կը զարդարէ Յիսուսի արիւնով. «Որ իբր խմոր անպական կենաց զանգուածոյ արկեալ յարգանդ մօր եկեղեցւոյ, զառնկղմեալսն ի տեղը գունոյն՝ յեղեալ փոփոխես, եւ յընտանութիւն արեանն Յիսուսի ներկեալ զարդարես. եւ նորոգ ծնելոյն ծածկոյթ լուսաւոր՝ զՔրիստոս զանձամբ արկանես» (Նձ 588): Խաչը հոս կը ներկէ մեզ արեամբ, կը զարդարէ. ուստի՝ կը ստանայ բոլոր այն յատկանիշները որոնք կրնան բխիլ Քրիստոսի գեղեցկագործութենէն: Ինչպէս տեսանք արդէն՝ խաչը ունի իր «անօրինակ գեղը» (Նձ 596), նշան է «լուսապաճոյճ», փրկութեան զարդ է, «դէմ լուսանկար» (Նձ 587) եւ «գեղերփոխեալ ուղէչ» (Նձ 580): Անիկա, թէեւ կազմուած է նիւթեղէն տարրերէն, սակայն Քրիստոսի նման «անդր քան զուշ խորհրդոյ իմաստից՝ գերալրապէս բազմեցար»<sup>42</sup>: Իրեն յատուկ կարճուով մը՝ Նարեկացին Քրիստոսի հանգամանքները կը փոխադրէ խաչին, որ կը դառնայ իր կարգին՝ տիպ մը, պատկեր մը որ իր քառանման պատկերով կը հաստատէ «զանյայտն հեղուսեալ, զանմարմինն բեւեռեալ, զանմահն մահացեալ» (Նձ 593): Գրիգորի համար խաչը փաստօրէն այն պատկերն է, որ կը սահմանէ անսահմանելին, ինչպէս մարմնաւորուած Քրիստոս՝ տիպն է աննմանական, ամփոփում՝ որ կը մնայ անսահման, եւայլն:

Արիւնագեղ խաչը կը նորոգէ «հնացեալ պատկերը», կը հաստատէ եւ կը վաւերացնէ կարելի է բոսել գեղեցկութիւնը: Ասիկա շնորհքն է, որ Նարեկացիի մօտ գրեթէ ամէն տեղ ու ամէն անգամ կը տարազուի իբրեւ զարդարանք, գեղազարդում, պայծառացում: Այսպէս միւռոտը «ճառագայթ (է) շնորհաց, շուք մերոց դիմաց» (ՄՈ 628), կամ շնորհքը ինքնին «պայծառացնող» է (ՄՈ 577): Ուրիշ տեղ՝ պատկերին նորոգումը շնորհքի փայլին խնդրանքն է. «Նորոգեա՛լ զպատկեր լուսոյ պաշտեցեալ փառաց մեծութեան անուան հօրիդ՝ յողբիս, զօրացո՛վ զշնորհիդ փայլումն ի գեղ դիմաց եւ ի կերպարան տեսութեան մտացս հողեղինիս, յարմար յերիւրմամբ կացո՛վ յարդարեալ, որ զքոյդ բերէ նկատումն՝ նշուլազարդ մաքրութեամբ զտեալ զմուսյս մեղաւորիս»<sup>43</sup>: Եւ շնորհքը կու գայ, փաստօրէն իբրեւ յարդարման ու նշուլազարդման եղանակ՝ յարուցանել դէմքին գեղեցկութիւնը, որուն «նկատումը», այսինքն՝ դիտման կէտը՝ զԱստուած տեսանելն է ան-

42. Նձ 586. «մտքի հասողութենէն վեր բարձրացար եւ բազմեցար» ՆՊ 41:

43. ՄՈ 409. «Նորոգէ՛ հօրիդ մեծ անուան պաշտելի փառքին լուսեղէն պատկերը հողիս մէջ: Զօրացուր փայլումը քու շնորհիդ զարդարելու դէմքն ու տեսողութեան աչքով օժտելու միտքն հողեղինիս: Յարմար յօրինմամբ յարդարէ՛ կանգնէ՛, որ զքեզ զննէ՛ ջինջ ու շողազարդ՝ զտելով մուսյր մեղաւորիս...», ՆՈ 103:

կասկած: Շնորհքի այս տուչութիւնը, աստուածային բոլոր «յեղանակաւորումները», փոփոխումները մաս կը կազմեն Աստուծոյ «արուեստին»: Անկարելի է այստեղ անդրադառնալ ասոր, կը բաւարարուիմ միակ օրինակով. «Միասցի կնիքդ լուսոյ ի գեղ տեսակիս, ամբողջեանդ նշան հաստատեսցի ի տիպ ղիտակիս, երեւակ կենացդ փայտի ձեւասցի ի պատկեր այտիս, արուեստդ հրաշից ի ճակատիս շուք նշանակեսցի»<sup>44</sup>: Աստուածային արուեստին հրաշքը կը նորոգէ եւ ինչպէս Նարեկացի կը գրէ, թուումի մը երկայնքին, նորոգել կը նշանակէ «նկարել, կանգնել, հաստատել, վերստին ստեղծագործել» (ՄՈ 539): Այս վերստին ստեղծագործումը գոյ է շնորհքին մէջ, որ կը տրուի մարդուն, եւ որուն ամէնէն «արիւնագեղ» բնատիպը, Գրիգորի համար, կ'ընծայուի աստուածային արուեստովը խաչին. «աստուածայնովքն արուեստիւք խաչին փրկութեան» (ՄՈ 484):

Արիւնագեղ խորհուրդով շնորհուած գեղեցկութեան միջնորդներն են Աստուածածինը, առաքեալները, եկեղեցին, բուստ սուրբերը եւ ասոնցմէ նաեւ Լուսաւորիչը: Այսպէս Աստուածածինն ուղղելով իր խօսքը՝ Գրիգոր կը գոչէ. «Ո՛վ շնորհաշուք գեղով արփաւոր ծածկութիւն՝ յանմատոյց գեղեցկութենէն պաճոճ փաղփաղեալ... Ո՛վ զարդուք երկայնովք ոսկեգօծ սրբութեամբ, արծաթափայլ մաքրութեամբ, ականակապ պսակ քեզ փառաց՝ զբարձրելոյն հովանի ի զլուսն ընկալեալ: Ո՛վ քառեակ մանեկաւ՝ նշուլափայլ մաքուր ուլանցն յեռմամբ՝ Աստուծոյ՝ հոգւոյ եւ մարմնոյ խառնմամբ՝ ի մի հուլթիւն երիցն հիւսմամբ ի յորդոյն՝ լանջք սուրբ շնորհօք լցեալ»<sup>45</sup>: Աստուածածինը պաճոճ է, զարդ՝ որ կը բերէ փայլը «անմատոյց գեղեցկութեան». Աստուածածին այդ փայլը անմատոյց չէ ինքնին, այլ անոր բխման կէտն է անմատոյց, որ կը մտածուի այստեղ իբրեւ անմատոյց: Ա՛յլ խօսքով՝ Աստուածածին գեղեցկութիւնը անմատոյց գեղեցկութենէ կը ծագի, ինչ որ կը նշանակէ, որ անմատոյց գեղեցկութիւնը աստուածային է, որով գեղեցկութիւնը իսկական ստորոգութիւնն է Աստուծոյ: Ուրիշ տեղ՝ Աստուածածինը կը նկատուի «պսակ պայծառափայլ՝ վարուց իմաստութեան... պսակ պիտակական եկեղեցւոյ գե-

44. ՄՈ 503. «Նաչիդ նշանով զօրացու՛ր երեսը ամչցածիս, լուսեղէն կնիքով թող միանայ գեղեցիկ տեսքիս, նշանդ ամբողջեան թող կերպարաւորուի վրան իմ աչկունքիս, պատկերը կեանքի ծառիդ՝ քանդակուի թող վրան իմ այտիս, գործիքդ հրաշքներու թող տպաւորուի՛ իբրեւ շուք՝ ճակտիս» ՆՈ 165:

45. ՆՃ 610. «Ո՛վ շնորհաշուք գեղով, լուսաւոր ծածկոյթով, անմատոյց գեղեցկութեամբ փայլելուն զարդ... ո՛վ երկնային զարդերով ոսկեգօծ սրբութեամբ, արծաթափայլ մաքրութեամբ, իբրեւ փառքի ականակապ պսակ բարձրեալին հովանին գլխուդ վրայ ընդունող, ո՛վ նշուլափայլ մաքուր ուլունքներէ յեռուած քառամանեակով, Աստուծոյ, հոգիի եւ մարմինի խառնումով, եռահիւս հուլթեամբ Որդիէն շնորհալից սուրբ լանջք» ՆՈ 56:

ղեցկույթեան»<sup>46</sup>: Եկեղեցւոյ համար անհրաժեշտ գեղեցկույթիւն՝ պատկերի ձեւով ներկայացուած Աստուածածինը միջնորդն է եկեղեցիին եւ Քրիստոսին միջեւ, որ անմատոյցը կը դարձնէ մատչելի եւ իրեն մատուցողը կ'առաջնորդէ Որդիին: Իր այս կրկնակ դիրքով՝ անիկա կը գրաւէ տեղը պատկերին ու տիպին, որ իր սահմաններուն կը կրէ անհունը եւ որուն դերն է մեզ տանիլ անհունին:

Առաքեալները՝ վկաները Քրիստոսի կեանքին՝ կը մտնեն նոյն գեղեցկույթեան ծիրին մէջ. թէեւ մահկանացու են ծնած, սակայն «կենդանիք ի մահու, անմահք (են) ի մարմնի... եւ հանգունատիպք երանելոյն» (ՆՃ 630): Իբրեւ զուգաշաւիղները փառազարդողին՝ անոնք «եւրփնագեղ» են, «գեղաժիծաղ եւ զարնանագուշակ» են (ՆՃ 622), անոնք «երկնային զարդք» են (նոյն, 624), կը կազմեն «խումբք գեղեցկագեղք» (նոյն, 634): Անոնց գեղեցկույթեան եւ ճոխութեան շուքը անդին է մարդկային լեզուի հասողութենէն. «Քանզի ի վեր քան զճառ... շրթանց եւ զիմաստ բանից զօրութեան, շուք եւ զարդ գեղոյ ճոխութեան ձերում բարձրութեանդ՝ չքնաղապէս գերահռչակի»<sup>47</sup>: Աներեւոյթին վրայ բացողով, բարձրեալի շնորհքէն «պատկերեալք», առաքեալները կը տարածեն այլ փայլը, որ կը ստանան բարձրեալէն, սակայն անոնց տարածած գեղեցկույթիւնը կը վրիպի մարդկային խօսքի մակարդակէն:

Ըստ երեւոյթին՝ առաջին անգամն ըլլալով անմատոյց գեղեցկույթիւնը ըսելու եւ չկարենալ ըսելու հարց մը կը դրուի ներբողին մէջ: Աստուածային գեղեցկույթեան անասելիութիւնը, անշուշտ, կը յայտնաբերէ նոյն ատեն գեղեցկույթեան իսկ էութեան անհասկնալիութիւնը, որքան ալ «իմաստ բանից» զօրութիւնը ի գործ դնենք զայն ըմբռնելու համար: Անիկա կը վրիպի մեր հասողութենէն, չ'ենթարկուիր մեր կամքին ու ցանկութեան, որով կարելի է հետեւցնել որ անիկա ծրագրելի, սովորելի, փոխանցելի, տիրապետելի յատկութիւն մը չէ: Անոր վերնային բնոյթը պարզապէս կը սաստկացնէ անոր առեղծուածը, որ ո'րքան մատուցուի, ա'յնքան ալ կը մնայ հեռաւոր:

Եկեղեցին նոյնպէս վայր է գեղեցկութեան, ո'չ անոր համար որ գեղեցիկ կառուցուածք է, այլ անոր համար որ անմատոյց գեղեցկու-

46. ՆՃ 616. «պսակ պայծառափայլ իմաստուն վարքի... պսակ պատուական եկեղեցւոյ գեղեցկութեան» ՆՊ 62: Թ. Տասնապետեան իր «Ներբող Աստուածածին»ի Ֆրանսերէն թարգմանութեան մէջ քիչ մը տարբեր ձեւով կը վերծանէ այս երկու տողերը, երբ կը գրէ. «Couronne élatante de gloire d'une conduite sage... Couronne indispensable à la beauté de l'Eglise», Grigor Narekaci, Panegyrique de la S. Mère de Dieu, Thèse en Histoire des religions, Paris, 1989, p. 405.

47. ՆՃ 623. «Վասնզի ձեր վեհութեան ճոխագեղ շուքն ու զարդը չքնաղապէս կը հռչակուի աւելի վեր քան շրթնային ճառերը եւ իմաստասիրական խօսքերու զօրութիւնը» ՆՊ 69:

թեան միջոցն է: Եկեղեցւոյ նուիրուած «գանձին» մէջ՝ տաճարը կը կոչուի «Գեղապաճոյճ աշտարակ կանգեալ, երկաթեղէն սիւն անկործանելի եւ պատուար ամուր եղեալ պղնձի, ոսկիաճոյլ աշտանակ լուսոյ...» (ՏԳ 165), իսկ աւելի անդին՝ անհիւս «աստեղանիչ լուսաւորութեամբ (է) պճնեալ, բոցաճաճանչ շքով պաճուճեալ» (ՏԳ 166-167), կամ «յարկ չքնաղ եւ աստուածընկալ» (ՄՈ 553). յատկանշումներ՝ որոնք ո՛չ միայն նիւթեղէն շէնքին կ'երթան, այլեւ ու մա'նաւանդ անոր «իմանալի» շինուածքին՝ անոր խորհուրդին, որ երկինքը երկրի վրայ կը հռչակէ «լուսապայծառ կերպիւ» (նոյն): Եկեղեցիին հետ սուրբերն ալ կ'երեւին գեղեցկութեան մէջ, գեղեցկութիւնը կը կրեն: Այսպէս՝ Յակոբ Մծբնայ հայրապետը «ի գեղեցկաստեղն ոստոց (է) ընձիւղեալ» (ՆՃ 642), կը կազմէ ազնիւ «քառամանեակն գեղեցկին լանջաց» (ՆՃ 643): Ինչ կը վերաբերի Լուսաւորչին, անոր նուիրուած քարոզի մը մէջ, հայրապետը կը բնորոշուի իբրեւ «գեղեցկազնաց համբաւութեամբ բարութեան աւետարանիչ» (ՏԳ 177): Սուրբերուն ընդգրկումը գեղեցկութեան ոլորտով հասկնալի է անով, որ անոնց կեանքի ընթացքը, աւելի քան սովորական մարդոց, կը վկայէ անոնց տոչորումը Աստուծոյ սէրէն ու պատուէրներէն: Ասոնցմէ մէկն է Ստեփանոս Եպիսկոպոսը՝ վանահայր Ապարանի վանքին. ան՝ կը գրէ Նարեկացին ներբողին մէջ, «Նկարագրեաց իբր զտարացոյց գեղոյ պատկերի՝ ձեւոյ տեսակի՝ զնմանութիւն նորին ի յանձին գեղեցկապէս հետեւեալ նախնեացն»<sup>48</sup>: Գեղեցկութիւնը այստեղ կը յայտնուի կենցաղին մէջ եւ ենթակայ է անշուշտ սրբազան օրէնքներու կիրարկումին: Մծբնայ Յակոբին նուիրուած ներբողին մէջ Նարեկացին յատկանշական կերպով կ'առնչէ մարդուն գեղեցկութեան նորոգութիւնը անոր կենցաղին ու կեանքի ընթացքին հետ, որ կը մնայ Աստուծոյ հովանիին, անոր աչքերուն առջեւ. «գեղեցկազան եւ վայելչակերպ արարչանորոգ ճահաւորական մարդկային ընթաց՝ առ միայնակ յառումն նպատակի ընտրութեան...»<sup>49</sup>: Նարեկացիի համար գեղեցկազնաց կեանք մը ղեկավարուած է Աստուծոյ սպասով, ինչ որ գեղեցկութիւնը կը տեղաւորէ ոչ այնքան բարիին ու ճշմարիտին ենթակայ դիրքի մը մէջ, այլ հուճեան լոյսն ու փայլը պահողի, պարտադրաբար հուճեանը «վկայողի» դիրքին:

48. ՆՃ 548: «Իր վրայ պատկերացուց անոր նմանութիւնը, իբրեւ գեղանկար օրինակ մը, գեղեցկապէս հետեւելով նախնեաց»:

49. ՆՃ 646. «Արարչէն գեղեցկազան եւ վայելչակերպ նորոգուելով (յարմարցուցան) մարդոց ընթացքները ընտրուած միակ նպատակի մը ուղղութեամբ...» ՆՊ 93:

## ԱՐՈՒԵՍՏԸ

Գեղեցկութեան այս աստուածաբանութիւնը մինչեւ այստեղ, գրեթէ սոսկապէս, մարդ-Աստուած յարաբերութեան կը վերաբերի: Իսկ արուե՞ստը: Գոյութիւն ունի՞ արդեօք գեղեցկութիւն մը, որ ընծայուած չըլլայ մարդուն, այլ ստեղծուած ըլլայ մարդէն: Այս հարցումին պատասխանը սկիզբ մը կու տայ արդէն «բարոյական» գեղեցկութեան յղացքին, քանի որ մարդկային պատկերը աստուածային պատուիրաններու իրագործումով, դէպի Աստուած գացող իր սէրով ու պաշտամունքով՝ գեղեցկազան, վայելչակերպ ընթացքով մը տեսանելի ձեւ կու տայ գեղեցիկին: «Գեղոյ պատկերի ձեւոյ» կոչուած ընթացքը ձեւաւորման աշխատանք մըն է, երբ խնդիրը կը վերաբերի մարդկային արուեստին: Զեւաւորումը կրնանք որոշադրել իբրեւ ձեռակերտում մը, հետեւելով Նարեկացիի նշումներուն: Արդարեւ՝ Մատեան Ողբերգութեան աշխատութիւնը «ձեռնարկեալ» է (ՄՈ 256) կամ «ձեռնարկութիւն» մըն է Աստուծոյ հաճութեան համար (ՄՈ 589): Ա՛յլ տեղ՝ աշխատութեան արդիւնքը ձեռակերտ մըն է, որուն համար կը խընդրէ որ Աստուած միջամտէ. «Ուղղեա՛ հոգւոյդ քոյ իմաստութեամբ գլշողուած ձեռինս գործոյ... Թեթեւ կացո՛ր՝ գաշխատութեանս այս սկիզբն, արագեա՛, միշտ կարող, գյառաջադրեալ ձեռակերտս...»<sup>50</sup>: Հատուածին մէջ ձեռակերտը շատ որոշապէս առընչուած է ձեռքի գործին եւ գրողոյ աշխատութեան: Ինչպէս Եկեղեցւոյ յատկացուած Բան ՀՅ.ին մէջ ըսուած է ձեռակերտը «գիւտ ինչ մարմնաւոր (չէ) եւ կամ հնարք մարդկային եւ կամ արուեստ երկրակենցաղ զսահմանեալ աւանդութիւն առ ձեռակերտս եկեղեցի վարկանիցի» (ՄՈ 554): Գրիգորի համար ձեռակերտը մարմնաւոր է, հնարք մըն է, այսինքն՝ յօրինում մը, արուեստ մը երկրակենցաղ, որ պարտի բարձրանալու երկնակենցաղի աստիճանին: Զեռքին կերտածը մարդկային արուեստըն է, իբրեւ մարմնաւոր՝ պատկանող երկրայինին: Մարդու կազմութեան նուիրուած ընդարձակ հատուածի մը մէջ՝ Նարեկացիին ձեռքի իսկական գովք մը կ'ընէ, որ հետեւեալն է. «Բանականութեանն յարանօք կրկին ճոխացար, զի գլշողեանակ բարեմասնութեանն, որ առքեզ եղեն անարգել լեզուով խօսեսցիս. ձեռինդ հաստամբ յարմարոստեան մատանցդ շառաւիղօք՝ զգործականացն տնօրինել զտնտեսութիւն, իբր կցորդ համացեղութեամբ ամենաբաշխ աջոյն՝ աստուած կոչեցար...»<sup>51</sup>: Ա՛յնպէս ինչպէս աստուածային աջը ստեղծագործ է եւ

50. ՄՈ 589. «Ուստի հոգիիդ իմաստութեամբն ուղղէ՛ յաջողուածն իմ ձեռքի գործին... Թեթեւցու՛ր սկզբնաւորումն իմ աշխատանքիս, արագացու՛ր, միշտ կարող, առաջադրածս այս ձեռնարկութիւնն...» նՈ 214:

51. ՄՈ 424. «Կրկնապէս բանականութեան պատուով ճոխացար, որպէսզի պատմես անարգել լեզուով գերագանցութիւնը քեզի տրուած բարեմասնութեանց: Ճարտար

փրկութիւնն է մարդուն, ա՛յնպէս ալ մարդուն ձեռքը կարող է տնօրինելու «կեանքի տնտեսութեան»: Եւ այս ձեռքի գործերը կը ներառեն իրենց մէջ նաեւ ձեռակերտները: Իբրեւ ձեռակերտող, այսինքն՝ ստեղծագործ, մարդը ունի իր մէջ ամբողջական պատկերը Աստուծոյ եւ կրնայ հետեւաբար «աստուած» կոչուիլ, ինչպէս կը թելադրուի: Նոյն այս մարդաբանական հատուածին մէջ, 'Նարեկացին' մարդուն «կազմութեան յօրինումը» կը նկատէ «հրաշակերտութիւն» մը (ՄՈ 425): Այդպէս է նաեւ անոր նորոգումը. «աստուածօրէն հրաշակերտութեամբ, աղաչեմ, զթած, նորոգ հաստատեա՛ զքոյին պատկերս մեղօք հնացեալս...» (ՄՈ 315): Հրաշակերտութիւն, հրաշագործութիւն (ՄՈ 626) կամ նոյնիսկ «հրաշագործութիւն» (ՄՈ 620) կ'ըսեն ստեղծում մը, նորոգում մը, փոփոխում մը, որ արգասաբեր է: Ճիշտ այս հրաշալի յեղանակումը կը գտնենք վերագրուած Աստուածածնին, որ «սքանչելարուեստ հրաշիւք ներգործեալ քեւ ի մեզ զփոփոխումն մեծ արգասեաց փառացն ընդ փոքուն յեղանակեցեր»<sup>52</sup>: Այս հրաշալի եւ սքանչելի արուեստը հրաշակերտութիւն մըն է, որ հսկողը կը փոխադրէ ձեռակերտի ստեղծումին: Արդարեւ՝ Մատնանի «Յիշատակարան»ին մէջ, երբ կը խօսի իր երկին մասին, կը գործածէ ճարտարապետական փոխաբերութիւն մը. «հիմնեցի, կառուցի, կարգեցի, կուտեցի, արձանացուցի, դիզի, բարդեցի, կացուցի, ցուցի, հաստատելով ի հրաշակերտութիւն միագոյ իրի զբազմաստեղնեան դըրուա՛գս դըրութեան այսմ սոփերի արգասաւորի»<sup>53</sup>: Ինչպէս աստուածօրէն հրաշակերտութեան պարագային՝ հոս ալ, գիրքը, ձեռակերտը նշուած է իբրեւ հաստատման, կարգաւորման, կանգնումի աշխատանք մը, որ կ'արձանագրուի հրաշք սահմաններուն մէջ, անկասկած անոր համար որ այդ աշխատանքին մէջ կը միջամտէ Հոգին՝ «Արուեստաւոր բարեհնար» (ՄՈ 586) կամ «արուեստաւոր Սուրբ Հոգին»<sup>54</sup>, քանի որ մարդկային երկը կ'աւարտի Աստուծոյ շնորհքին միաւորումովը

մատներով ճիւղաւոր ձեռքով՝ կեանքի անհրաժեշտ պէտքերն հոգալով՝ աստուած կոչուեցար, հայեցողութեամբ իբրեւ գործակից ամենաբաշխ աշին Աստուծոյ՝ ՆՈ 112:

52. ՆՃ 606. «Ներբողուած ես դուն մաքուր փայլումն՝ կրող Արարչին առաքինութեան, որ սքանչելարուեստ հրաշքով՝ ներգործուած քեզմով մեզի փառքի մեծ արգասիքը փոխանակեցի փոքրին հետ» ՆՊ 52:
53. ՄՈ 642. Գարեգին Տրապիզոնցի իր քիչ մը հարեանցի թարգմանութեամբ կը գրէ. «յօրինեցի, հիմնեցի, կառուցի, կարգաւորեցի, կուտեցի արձանացուցի, դիզեցի, բարդեցի, կանգնեցի, պատրաստեցի այս շահեկան գիրքը՝ ուր իբրեւ միակ հրաշակերտի մը մէջ, հաւաքեցի խօսքի բազմաստեղնեան դըրուազները» ՆՈ 287:
54. ՏԳ 203: Գրիգոր կը գրէ. «արուեստաւոր Սուրբ Հոգին եկաւորեալ ի քեզ», յղուելով Աստուածածնին: Արդ՝ այս «արուեստաւոր Սուրբ Հոգին» կը թուի յիշատակն ըլլալ Դաւթակ Գերթողի ողբին առաջին տողին. «Աստուածային բանին արուեստաւոր Հոգի», Ողբք ի մահն Ջեանշիփ մեծի իշխանին, Երեւան, 1986, էջ 47:

երկին<sup>55</sup> : Ճարտարապետական փոխաբերութիւնը՝ գիրքը կը վերածէ ոչ այնքան տաճարի մը, եկեղեցիի մը<sup>56</sup>, որքան արձանի մը, յուշարձանի մը, ինչպէս գրուած է. «Օրհնեալ սրբեա զտառ մատենի այսր ողբերգութեան եւ գրեալ դրոշմեացես յարձան յաւիտեան...» (ՄՈ 598) : Երկը ճիշտ այս հրաշակերտ արձանն է, օրհնուած, սրբուած, դրոշմուած, կրնանք ըսել որ շնորհագարդուած է Սուրբ Հոգիէն<sup>57</sup> :

Արուեստի գեղեցկագործ հանգամանքը կը յայտնուի ամէնէն աւելի Ապարանից Խաչի պատմական մասին մէջ, երբ խօսելով Ստեփանոս Եպիսկոպոսի շինարարական գործունէութեան մասին, Նարեկացի կ'անդրադառնայ անոր կառուցած եկեղեցիին ու զարդանկարումներուն : Այսպէս՝ նախ՝ ընդհանուր դիտողութիւն մը կ'ընէ նոր կառոյցին մասին, որ կու գար աւելնալ արդէն գոյ շինութեան մը : Ստեփանոս «զայս՝ սա վերստին ստեղծմամբ ի զարդ պաճուճանաց զարմանագործեաց : Եւ գրեթէ՝ երկին երկնի՝ ի յերկրի վայելչապէս գեղով յօրինեաց : Եւ զկազմած պատշաճութեան հրաշակառոյց խորանացն՝ քրովբէական յարկաց՝ բարենշան կերպիւ հիմնադրեաց»<sup>58</sup> : Եկեղեցիին կառուցումը մտածուած է այստեղ իբրեւ իսկական ստեղծում մը, որ կը բացայայտուի իբրեւ արուեստաւորում մը . ի զուր չէ որ Նարեկացի կը գործածէ «արուեստաւորաց» եւ «արուեստիւ սարդրեաց» կամ «արհեստիւ կապեաց» դարձուածքները (ՆՃ 554-555) : Նուազ մանրամասն, սակայն նոյնքան շքեղ է նորոգութիւնը Կ. Պոլսոյ Սուրբ Սոփիա եկեղեցիին, որ «զհրաշաշնորհ զարմանազեան գերջանկաց հանդիսարան՝ զմեծանունն վկայարան՝ սրբասնունդ եւ երանուհի տիկնոջն Սոփեայ՝ եւս քան զեւս գեղեցկապանծ նոր պայծառութեամբ եւ ամրական դրութեամբ նորոգապէս վայելչացուցին»<sup>59</sup> : Վերանորոգումը ըլլայ անիկա, թէ նոր կառուցում, քանզակագործութիւն թէ

55. Տե՛ս իմ Գրիգոր Նարեկացի լեզուի սահմաններում մէջ, նշ. աշխ., գլ. Ե., էջ 131-145 :

56. Բիչ մը տափակցած, բայց հիմնովին սխալ փոխաբերութիւն է Մատեանի կառուցուածքը բնորոշելու համար գործածել եռամաս եկեղեցւոյ պատկերը, նախ՝ անոր համար որ այդ մասերը (որո՞նք) այնքան ալ բացայայտ չեն, սպա՛ անոր համար, որ երբեք Նարեկացի տաճարի պատկերը չի՛ կիրարկեր իր երկի պատկերացման համար : Տե՛ս իմ *L'espace et le temps dans l'oeuvre de Grégoire de Narek, Sagesse de l'Orient Ancient et Chrétien*, Textes réunis par R. Lebrun, Beauchesne, Paris, 1993, pp. 11-37 :

57. Տեղին չէ խօսելու այս սրբումին, դրոշմին, կնիքին մասին, որոնք բոլորն ալ մկրտութեան, շնորհքի տուչութեան կ'երթան եւ մաս կը կազմեն զարդի տրամաբանութեան, իբրեւ նորոգման ու փոփոխման նշաններ :

58. ՆՃ 553. «Սա վերստին ստեղծումով պաճուճագարդ զարմանագործեց եւ երկրի վրայ գրեթէ երկնք մը յօրինեց վայելուչ գեղեցկութեամբ : Եւ քրովբէական յարկերուն հրաշակառոյց խորաններուն պատշաճ կազմածները բարենշան կերպով հիմնադրեց» ՆՊ 15 :

59. ՆՃ 548. «Եւ սրբասնունդ եւ երանելի Սոփիա տիկնոջ մեծանուն վկայարանը երջանիկներու հրաշաշնորհ եւ զարմանալի հանդիսարանը աւելի եւս գեղեցկապանծ պայծառութեամբ եւ ամուր հաստատութեամբ նորոգապէս վայելչացուցին...» ՆՊ 8 :

որմնանկարչութիւն (Նարեկացիի նկարագրութիւնը թոյլ չի՝ տար մեզի այդ տարբեր արուեստները զանազանելու) արուեստագործումը, արուեստի գործի մը ստեղծումը զարդաւորում մըն է. «ի զարդ պաճուճանաց զարմանագործեաց» կ'ըսուէր վերը, ինչպէս որ աւելի անդին «վարագորյրները» «երկնածեւ եւ երկվերարկու շնորհազարդ շքով պաճուճեաց» (ՆՃ 555): Արդ՝ երկինքը երկնի վրայ հաստատող շինութիւնը աներեւոյթին ու անտեսանելիին տեղ ու վայր կու տայ, զայն կը դարձնէ շօշափելի: Նարեկացի կը գրէ. «Եւ զեղեկիչէլեան տեսեանն երեւոյթ անյօղն էութեամբ՝ նոր նմանութեամբ իբր զգայութիւն իրի արծարծեաց: Եւ իբր զմիոստայնի վերարկու գեղեցկատիպ յանգուածով զբովանդակն սկսեալ յարմարեաց»<sup>60</sup>: Անշուշտ եկեղեցիին կառուցումը «անյօղ էութեամբ» տեսիլքն է որ կը դարձնէ զգայարանական, պատկերաւոր: Պատկերին մէջ անյօղը կը դառնայ յօղաւոր, ինչպէս մարդն է յօղաւոր: Սակայն, անբաւական պիտի ըլլար մտածել, որ միայն Եղեկիչի տեսիլն է խնդրոյ առարկայ այստեղ, քանի որ Գրիգոր նկատի ունի նաեւ եկեղեցին, որ իբրեւ նիւթեղէն մարմին՝ կը կրէ իր մէջ անտեսանելիին կնիքը: «Ճարտարագործ արուեստայարմար» գործը (ՆՃ 554) նոր նմանութեամբ մը զգայարանական կը դարձնէ ինչ որ զգայարանական չէ, այնպէս ինչպէս մարդը պատկերն է Աստուծոյ: Նարեկացիի ամբողջ նկարագրութիւնը նմանութեան այս եզրը կը դնէ վերին ու վարին միջեւ, աստուածային շինուածքին ու մարդկային ստեղծումին միջեւ<sup>61</sup>: Նմանութիւն յղացքը կրկնութիւն չի նշանակեր, այլ բնատիպի մը յղում, հոս՝ տեսիլին զոր կը ներկայացնէ, կը պարզէ տեսանելիութեան մէջ: Արդ՝ բնատիպը ինք արդէն անտեսանելի եւ անսահմանելի է, հետեւաբար նիւթեղէն կառոյցին եւ անտեսանելի պատկերին միջեւ աւանդական օրինակումի, արտագրումի յարաբերութիւն մը չէ որ կը դնէ նմանութիւնը, որով կառոյցը կը ստեղծուի: Եկեղեցին իբրեւ պատկեր կու գայ Աստուծմէ, անկէ կը ծագի եւ զայն ունի իբրեւ հիմ: Մարդկային մարմնին նման եկեղեցին «յօղուած» մըն է՝ որ սէրը «ի մի» կը շողկապէ (ՄՈ 424): Կառոյցը ինքնին բովանդակ մըն է «Գեղեցկատիպ յանգուածով», որուն բազմազրուագ միութիւնն է որ նորէն Գրիգոր կը ստորագծէ զայն բաղդատելով «միոստայնի վերարկուի»: Այս բաղդատութիւնը իմաստալից է անով՝ որ բազմաթեւ, բազմահիւս շինուածքը կը վերածէ վերարկուի, արդէն պատրաստ վայրի վրայ՝ վերէն վար նետուածի. յարմարցուած, յարդար-

60. ՆՃ 554. Թարգմանութիւնը հարեանցի է եւ կը զեղչէ «նոր նմանութեամբը». «Եւ Եղեկիչի տեսիլքին երեւակայական էութիւնը զգալի կերպով իրագործեց: Եւ բովանդակ շինուածքը միոստայնի վերարկուի մը նման, գեղեցկատիպ յօրինուածքով յարմարեց» ՆՊ 16:

61. Ուրիշ տեղ զրուած է նորէն. «Եւ իբր քաղաք կենդանեաց շինեալ Աստուծոյ խօսեցեալ Յիսուսի... արուեստաւորեաց» ՆՃ 554:

ուած, երկրային գոյներով ու պատկերներով նիւթականացուած՝ անիկա տիպն է գեղեցկութեան՝ եկող վերէն:

Իսկ ինչ կը վերաբերի որմնանկարչութեան՝ Նարեկացի երկու շահեկան դիտողութիւն կ'ընէ, որոնք արուեստի երկու նոր եզրեր ի յայտ կը բերեն: Նախ՝ պատկերը կը վերականգնանացնէ մեռածը կամ՝ գուցէ աւելի ընդհանուր կերպով ըսուած, մեր աչքերուն համար այլեւս աներեւոյթ եղած բաները իբրեւ տեսանելի երեւոյթ կը ներկայացնէ. «Իսկ զգեղանկար ծաղկայօրինուորակ պատկերացն կենդանազիր տեսակի գեղոցն՝ զստուերացեալ հին ամանակացն՝ զաներեւոյթն աչաց ներկայիցս, իբր գերեւոյթ յայտնի տեսակի՝ ունողաց շնչոյ եւ զգայութեան արգասաւորեաց: Եւ ամենայնիւ՝ զամենայն յամենեցունց մասանց նիւթելոց, ի մի կերպարան զօղեաց»<sup>62</sup>: Որո՞նք ալ ըլլան այս կենդանագիրներուն բնատիպերը, ստոյգը ա՛յն է որ արուեստի ներկայացման եզրը խնդրոյ առարկայ է այստեղ, ինչպէս որ եկեղեցին ինք ամբողջութեամբ «զաներեւոյթ հանդերձեալ»ն է որ կը ներկայացնէ (ՆՃ 555): Փաստօրէն արուեստի գործը՝ իբրեւ պատկեր առնչուած է աներեւոյթին հետ: Այս ընդհանուր դրոյթը՝ պատկերը կը վերածէ աներեւոյթը երեւոյթին բերողի պաշտօնին: Աստուածաբանականօրէն միակ վաւերական աներեւոյթը՝ անտեսանելի Աստուծոյ կը վերաբերի: Արդ՝ վերի հատուածին մէջ աներեւոյթը յարաբերուած է նաեւ ներկային, աչքերու տեսութեան: Ժամանակն է իր վերջոյ որ կը մտնէ արուեստի ներկայացման եզրին մէջ առաջին անգամ ըլլալով: Այն որ կար ժամանակին ու չկայ այլեւս՝ յիշողութեա՞մբ արդեօք, կը դառնայ արժանի վերստին ներկայ դառնալու: Հին ստուերները շունչ ու զգայարանք կը ստանան կամ կը թուին այդպէս. գրութեան մէջ «իբր գերեւոյթ...»ին բաղդատականը շահեկան է անոր՝ որ ներկայացման «ոչ-իրական» հանգամանքը կը նշուի: Հոս է նմանութիւնը վերստին: Ինչ որ կը ներկայացուի արուեստով կը ներկայացուի, կ'ըլլայ ներկայ իբր երեւոյթ, կը նմանի երեւոյթին այն չափով որ գայն կ'ըլլայ:

62. ՆՃ 556. «Իսկ գեղանկար կենդանագիրներով հին ժամանակներու անհետացած դէմքերը պատկերացուց իբրեւ երեւելի եւ նշանաւոր: Եւ ամէն բան այլազան նիւթերէ յօրինուով միակերպ զօղեց» ՆՊ 17: Քանի որ Նարեկացի սուրբ-գրային յղումներ չ'ընեն այստեղ, կարելի է մտածել, որ այս ստուերացած եւ հին ժամանակներուն մէջ աներեւոյթ դարձած դէմքերը պատմական դէմքեր են, Հայոց դարձի պատմութենէն առնուած, ինչպէս նման նկարագրողումները, հետքերը կան հայ եկեղեցական ճարտարապետութեան մէջ: Արդեօք Նարեկացի նկատի ունի՞ պատմական թեմայով պատկերագրողումներ՝ այնպէս ինչպէս որ կան օրինակ Տիգրան Հոնենցի Սբ. Գրիգոր եկեղեցիին մէջ, տե՛ս N. et M. THIERRY, L'Eglise Saint-Grégoire de Tigran Honenc à Ani (1215), Louvain-Paris, 1993. Յայտնութեան թեմայով պատկերներու ակնարկ մը կարելի է գտնել հետեւեալին մէջ. «Ի նոյն եւ զաներեւոյթ հանդերձեալ բարեացն ծանօթութիւն փառացն սպառեաց, ի ներկայումս աստ՝ ակներեւս տպիւ գծագրեաց» ՆՃ 555:

Արուեստի գործին երկրորդ եզրը կը գտնուի նոյն գոյութեան մէջ, նոյն շրջակին. «Եւ իբր զընդարձակ ծոց արարածոց եւ երկրի արեգականն շրջադրութեան՝ կանթեղաբորբոք ջահավառ դամբարանշոյլ լուսով փայլեցոյց: Եւ գրեթէ՝ բոցերէն յեղանակեաց ի մարմնի Հողեղինի»<sup>63</sup>: Հողեղէն մարմիններու բոցեղէնի վերածումը, յեղանակումը կը տարագէ ստեղծումին այլափոխիչ եզրը: Նարեկացի շատ յաճախ կը խօսի յեղանակումի մասին, նոյնիսկ Աստուած կը նկատէ «յեղանակիչ անընց, փոխարկութիւն զարհուրմանց» (ՄՈ 587) եւ գրեթէ միշտ խնդրոյ առարկայ կը դարձնէ աստուածային արուեստը, եւ ասոր էութիւն փոփոխող զօրութիւնը: Գրուած է. «Եւ քանզի օր է օրհնաբանեալ... Արարածոցս սասանութեանց՝ յեղանակելոյ յայլ իմն էութիւն երկնակենցաղ անփոխադրելի»<sup>64</sup>: Ուրիշ տեղ՝ Նարեկացի կը մօտեցնէ Հրաշագործելը, փոփոխելուն, փոփոխելն ալ յեղանակաւորելուն (ՄՈ 583). ինչպէս օրինակ «Ո՛չ ի յարձան քարի յեղանակեցեր» (ՄՈ 398): Վերի Հաստուածին մէջ մենք ունինք յեղանակումին առթած նոյն էական փոփոխութիւնը, որ տուեալին օրինավիճակն ու բնոյթը կը փոխէ, Հողեղէնը կը դարձնէ բոցեղէնի, ինչպէս վարը՝ արարածները կը դառնան երկնակենցաղ էութիւն: Այս տրամաբանութեամբ արուեստաւորումը Հողեղէնը՝ նիւթը, գոյնը, տեսնուածը կը փոխակերպէ ա՛յնքան՝ որ կը դառնայ բոցեղէն, հազիւ տեսանելի, կամ տեսանելիութեան սահմանին: Հիմա հասկնալի է թէ ինչո՞ւ Նարեկացի շեշտը կը դնէ լոյսին ու փայլին վրայ: Յեղանակումը կ'արարուի լոյսին մէջ, լոյսով իբրեւ գտում մը, սպառում մը նիւթեղէնի, ինչ որ գուցէ յարդարանքին, լուսաւոր պաճուճանքին մէջ կ'երպնէ: Ի հարկէ արուեստին այս այլափոխիչ հանգամանքը կու դայ ճշտել ու սահմանափակել նախորդը, քանի որ անցեալ դէմքերուն ներկային մէջ երեւումը՝ երբեք չի՛ ձգտիր զանոնք պահպանելու Հողեղէնի մակարդակին, այլ զանոնք փոխակերպելու, լոյսով ու լոյսին մէջ զարգարելու կը միտի: Ուստի, ղժուար է երեւակայել որ նման արուեստ «իրականի» կամ անցեալի վերստեղծումն ըլլայ իրենց հնաբանական արժէքով: Ինչ որ կար եւ թերեւս ինչ որ կայ կը բերուի պատկերի մէջ, կը ներկայադրուի որպէսզի փոխադրուի ա՛յլ տեղ, այսինքն՝ փոխաբերուի, այլաբանուի<sup>65</sup>:

63. ՆՃ 556-557. «Եւ արեգակի շրջանառութեան նման կանթեղ անբորբոք, ջահավառ՝ դամբարանշոյլ լոյսով փայլեցոյց, եւ Հողեղէն մարմինը գրեթէ բոցեղէնի փոխակերպեց» ՆՊ 17-18:

64. ՄՈ 558. «Օրհնաբանուած օր մ'է... որ երկու արդարակչիւ ընտրութիւնները կատարուեցան բոլոր սասանած արարածներուն դարձնելու համար զանոնք ա՛յլ էութեան մը՝ անփոփոխելի եւ երկնակենցաղ» ՆՈ 193 (փոփոխութիւններով):

65. Չեմ կրնար աւելի մասնաւորել եւ այս տարազները փոխադրել դէպի Նարեկացիի իսկ արուեստը, որ կը սիրէ թէ՛ փոխաբերութիւնը, թէ՛ ալ այլաբանութիւնը: Ինչ կը վերաբերի Մատեանին իբրեւ թէ «իրապաշտ» մեթոտին, ապա կարելի է ըսել, որ

Այս փոխակերպումը Նարեկացիի մօտ ունի իր ուղղութիւնը, որ բարձրն է, վերը, վեհն ու վսեմը եւ եթէ ո՛րեւէ տարազով փորձուիմ որոշադրել Նարեկացիի արուեստի ըմբռնումը, գայն պիտի տեղաւորեմ գեղեցիկ վսեմութեան պիտակին տակ: Որով գեղեցիկը անդադար ու մշտապէս բացուած կը մնայ իրմէ անդին գացող անտեսանելիին, որ իր սահմանն է եւ որ կու գայ մտնել իր մէջ, իբրեւ շունչ կամ հոգի փչող այլ, անդրազանցական մակարդակէ:

Անկարելի է չնշմարել, որ Նարեկացիի գրութիւնը իրարու կը մօտեցնէ աստուածային արուեստաւորումի մակարդակը եւ մարդկային ստեղծումի մակարդակը: Երկու պարագաներուն ալ բառապաշարը նոյնն է, ինչ որ չի՛ նշանակեր անշուշտ որ մարդկային ստեղծումը համարժէք է աստուածայինին եւ թէ Նարեկացիի համար, օրինակ, արուեստի գործը կը ծնի ոչինչէն: Այդ բառապաշարը պատահականօրէն չէ որ կանչուած է այստեղ, քանի որ անիկա յայտնարար է ընդհանուր նմանաբանութենէ մը (analogie), որ կը կապէ մարդկային պատկերը Աստուծոյ աննմանական պատկերին: Նմանաբանական տրամաբանութիւնն է որ աստուածային գեղեցկաստեղծումը կը փոխադրէ արուեստին:

Գեղեցկութեան ստեղծումի խնդիրը անշուշտ ա՛յնքան հրատապ է, ո՛րքան մովսիսական օրէնքը կ'արգիլէ Աստուծոյ ներկայացումը եւ աստուածային պատկերին նիւթեղէն վերարտադրութիւնը, Քրիստոնէութեան առաջին դարերուն եւ անկէ անդին մինչեւ Նիկիոյ Երկրորդ տիեզերական ժողովը (787 թուին), բուռն հակադեցութիւններու առիթ կու տայ<sup>66</sup>: Քրիստոսի իբրեւ տիպի, աննմանական պատկերի ըմբռնումը անկասկած հարցին պաշտօնական լուծում մը կը բերէ, քանի որ պատկերը կը դառնայ Սաչի տիպին մօտեցող տիպ մը<sup>67</sup> առանց որ տիպին, նիւթեղէն պատկերին օրինավիճակը ամբողջովին ու վերջնականապէս որոշուի: Պատկերամարտներու հիմնական դրոյթը թէ անսահմանը չի՛ կրնար մտնել սահմանաւորի գիծերուն մէջ եւ թէ

ատիկա թիւրիմացութեան մը արդիւնք է ընդհանրապէս, ո՛չ անոր համար՝ որ հսկողը կը գրէ իր ժամանակէն դուրս, այլ անոր համար՝ որ յարակցութեան մը ձգտումին մէջ, գերբը յաճախ կը մտնէ փոխաբերականացման ընդհանուր շարժումի մը մէջ, որ սենեակը՝ դուցէ վանականին խուցը կը վերածէ զգայարանական սենեակի, մարմնի, դուբի, եւայլն, «պատկերային միաւորը» տեղափոխելով իմաստային այլազան դաշտերու վրայ: Ինչ որ զգտնիքն է այն «բանահիւսի», որ իր «սոփերին» գանազան մասերը չի՛ վարանիր կրկնելէ, խօսքին դրուագները բազմապատկելէ՝ հասնելու համար միազոյ հրաշակերտութեան մը:

66. Հայոց մօտ պատկերապատկերութեան դատը կը գտնենք Վրթանէս Բերթողի «Ընդդէմ պատկերամարտից» ճառին մէջ, յետոյ Օձնեցիի՝ «Ընդդէմ Պաղիկեանց» ճառին մէջ. տե՛ս Մատենագրութիւն, Վեներտիկ, Բ. տիպ, 1953:

67. «Παραπληρωσας τω τύτω του ... στανροδ» «խաչի տիպին մօտեցող ձեւով», Կանոն 7, տե՛ս Mansi XIII, 378.

պատկերը կ'արգելէ որ նայուածքը երթայ իրմէ անդին՝ ասոնք արհամարհելի դրոյթներ չեն: Այստեղ է ի հարկէ, որ պատկերապաշտութիւնը պատկերը կը լծորդէ պատկերոլորին եւ խաչին օրինակով ո'րեւէ նմանութիւն, նմանօրինակումի իմաստով, կը խափանէ: Նարեկացին ալ խաչը կը նկատէ պատկերը Գրիստոսի. «Ընդ աստուածային անաղօտ եւ անպարագիր մարմնոյն Յիսուսի միացեալ խորհուրդ պատուելի խաչիդ: Քանզի իբրեւ զերեւակ նմին եւ տեսակ կոչի՝ զկրողդ ինքնեան նշանակ: Վասն որոյ պաշտի եւ երկրպագի՝ Աստուած չարչարեալ ի քում պատկերի»<sup>68</sup>: Ուաչին եւ Յիսուսին միջեւ դրուած յարաբերութիւնը պատկերի յարաբերութիւն մըն է, «երեւակ...նշանակ» կը թելադրեն այդ պատկերին տեսանելիութիւնը, որ նշանի մը ձեւով կը յղէ մեզ անպարագիր Աստուծոյ մարմնին: Շահեկան է անշուշտ ձգտումը Յիսուսի մարմնին իսկ անպարագիր դարձնելու, Երրորդութեան մէկ դէմքէն միւսը փոխադրելու ջանքը: Ուաչին պատկերը նշանն է Գրիստոսին. Նարեկացի անդադար կը խօսի խաչին զարդ ու նշան ըլլալուն մասին (Նձ 578, 579), զանիկա նկատելով նշան պաշտելի, նշան գովելի «զարդու Սիօնի»: Եւ նշանը ի՞նչպէս կը կապուի խորհուրդին եթէ ոչ միանալով անոր, ոչ թէ մասնակցելով անոր (պղատոնական մօտեցում): Այդ միացումը մօտեցման գերագոյն կէտն է եւ ոչ անչեւ նոյնացում կը նշէ: Այդ միացումը տեղագրական հանգամանք ունի գուցէ, քանի որ իբրեւ կրող՝ խաչը խորհուրդը կը դարձնէ տեսանելի: Սակայն, միացումը վերնային է խորքին մէջ: Գրիգոր հարց կու տայ թէ ի՞նչ պէտք է հասկնալ խաչին իմաստով. «Եւ արդ՝ զի՞նչ է իմանալ իմաստիւք սրտի զհրաշագործ եւ աստուածակերտ խաչիս եղանակ: Արդեօք տիրական ինչ գոյացութիւն՞, եթէ ստրկային սկզբնաւորութիւն: Աստուածային դիտման տեսութիւն՞, եթէ մարդկեղէն ինչ իմաստութիւն: Արարչական գծագրութիւն՞, եթէ ստորնային սկզբնաւորութիւն: Արդարեւ ո՛չ մարդկային յարմարումն ինչ իրի, քան թէ վերնային զսա նուագեմք: Քանզի ի զանազան տառից զչարադրեալ բանականիս հուլթիւն, որ ի զանազան մասանց շողկապեալ աւարտեցաւ ի մի բոլոր լրութիւն...ի հոգի անօսր զսպեալ փոխադրէ...Եւ որպէս ի վհէ ամբարձմամբ հանեալ զծանրութիւն մարմնոյս խակութեան՝ երազ սլացմամբ յիմանալիսն գերամբարձեալ աստուածութեան ընծայացուցանէ: Այսոքիկ՝ աստուածագործ եւ անճառաշնորհ խաչիս եւ զօրութիւնք...»<sup>69</sup>: Ուաչը մարդկային յարմար-

68. Նձ 578 «Յիսուսի աստուածային անաղօտ եւ անպարագիր մարմնին հետ միացած խորհուրդ պատուելի խաչիդ, քանզի դուն որ զինքը կրեցիր կը կոչուիս անոր պատկերը եւ խորհրդանիշը. ատոր համար քու կերպարանքիդ մէջ կը պաշտուի եւ կ'երկրպագուի չարչարեալն Աստուած» ՆՊ 37:

69. Նձ 573. «Եւ արդ ի՞նչպէս պիտի հասկնանք հրաշագործ եւ աստուածակերտ խաչիս իմաստը. արեօք տիրական գոյացութիւն մըն է թէ ստրկային սկզբնաւորութիւն,

րում մը, յօրինում մը չէ եւ մարդկեղէն մեկնակէտ չունի, այլ աստուածակերտ է: Ան մարմինը կը փոխադրէ Հոգիին, կը գերամբարձէ՝ աստուածութեան: Այս բարձրացման, գերամբարձման շարժումը, ինչպէս վիճէ մը վեր, խաչի պատկերին ներքին շարժումն է անկասկած, քանի որ գրութիւնը անդադար չեչտը կը դնէ ատոր վրայ: Նշանին ուղղութիւնը վերն է եւ բարձրացումը ընծայում մըն է, նուիրաբերում մը: Մատեանին մէջ ներկայ են այս ընծան ու նուէրը զոհագործումի, պատարագի կերպին տակ. չեմ վերադառնար<sup>70</sup>: Պատկերը իբրեւ նշան կը տրուի վեր, կը բացուի: Միշտ փառազարդ, լոյսով ողողուած, պաճուճուած՝ պատկերը այդ լոյսով իսկ կը բեկանէ ինքն իր սահմանները, կրնանք ըսել որ չի՛ պատկանիր ինքն իրեն, քանի որ կ'ընծայուի իրմէ անդին յայտնուողին՝ զոր կ'ընդունի իր մէջ. կը պաշտուի, բայց պաշտումը կ'անցնի իր մէջէն դէպի վեր: Որով պատկերը թափանցիկ է վերին, թափանցուած է անկէ: Վիճէն պատկերը մեզ կը տանի վեհին (փառաց մեծութեան վեհին, ՆՃ 622), վսեմացման ուժական շարժումով մը: Տիպ՝ որ կը զանցէ սահմանները մարմինն, անիկա ո՛չ մէկ թանճրութիւն, ծանրութիւն կ'ընդունի իր ու վերին լոյսին միջեւ, ո՛չ մէկ երեւոյթ որ գար զինք բաժնելու լոյսէն, դառնալով մակերես: Այս թանճրութիւնը, այս ծանրութիւնն է որ քօղ մը կը յօրինէ: Քօղը երեւոյթն է որ կը ծածկէ, կը բաժնէ, տեսնուածը կը հատէ ինքն իրմէ: Տեսանք որ Նարեկացի մերկացման, քօղագերծման հանգամանք մը կու տար խօսքին, երբ կ'ըսէր թէ «զքօղ տգեղութեան վերացուցի, զամօթալեացն զգեստ մերկացուցի» (ՄՈ 502), քանի որ իբրեւ մարդ՝ յաճախ «մարմնովս արտաքուստ պճնիմ» (ՄՈ 530): Քօղը այդ արտաքին վերերեւոյթ եղած պճնանքն է, զգեստը՝ որ կը ծածկէ, որ կը յօրինէ ներս մը եւ դուրս մը, որով դուրսը կը դադրի ներսին երեւումն ու փայլը ըլլալէ: Արդ՝ այդ քօղը Նարեկացիի համար նշանն է կուսպաշտութեան. «քանզի կուսպարիշտ է քօղով ծածկեալն, որ զկերպարանսն միայն ունի, եւ զոչ ախորժելիս ստեղծչին կատարէ» (ՄՈ 435): Սահմանումի մը օրինավիճակ ունեցող այս տողերը կ'ըսեն քօղին հերքման պատճառը. քօղը կը ծածկէ եւ ոչ թէ ցոյց կու տայ. կը յօրինէ միայն կերպարանք մը (figure) մը, որ կտրուած է ստեղծիչէն, էութենէն: Քօղը՝

աստուածային դիման տեսութիւն, թէ մարդկեղէն իմաստութիւն, արարչական գծազրութիւն, թէ ստրկային սկզբնաւորութիւն: Արդարեւ ոչ թէ մարդկային բանի մը յարմարումը, այլեւ իբրեւ վերնային կը նուազենք ասիկա: Որովհետեւ զանազան տարրերէ շարագրուած բանական մեր էութիւնը, որ այլեւայլ մասերէ շաղկապուելով աւարտեցաւ իբր մէկ ամբողջութիւն, սա... կը փոխադրէ անօր հոգիի... եւ խաւամիտ մարդուն ծանրութիւնը որպէս թէ վիճէ մը վեր հանելով՝ արագ սլացումով կը բարձրացնէ դէպի Հոգեւորը եւ կ'ընծայէ Աստուծոյ: Ասոնք են աստուածագործ եւ անճառաշնորհ խաչին զօրութիւնները...» ՆՊ 35:

70. Տե՛ս «Վերընծայում» բաժինը, իմ աշխատութեան մէջ, նշ. հատոր, էջ 50-88:

նման մէջդին ու խաւարին<sup>71</sup> տեսանելիին եւ անտեսանելիին միջեւ պատնէշ մը կը դնէ, կը փակէ տեսանելին ինքն իր վրայ: Նարեկացին գիտէ, որ մարդուն մէջ գոյութիւն ունի «սէրն ընդ պատկերաց» (ՄՈ 433), ինչպէս կար ատիկա նոյնիսկ Սողոմոնի մօտ: Արդ՝ անզարդութեան շրջանին կը տիրէր այդ սէրը դէպի պատկեր մը, որ կուռք էր, որ իբրեւ «զգեստ» մարդիկ կը յօրինեն «Աստուծոյ վարագոյրէն» (ԼԳ. 380), փաստօրէն պատկերը՝ մարդուն տրուած Աստուծային պատկերը անջատելով իր ծագումէն, վերածելով զայն զգեստի մը՝ որ անզարդ է: Զարդը պատկերն է ուրեմն՝ որ կը բացուի փառքին վրայ, իսկ փառքը՝ զարդը կը բանայ անտեսանելիին, որ զինք կը կրէ ի բնէ:

Պատկերը, արուեստի գործը կը դառնայ կարելի եւ ընդունելի, միայն երբ կը մտնէ սրբութեան լոյսին մէջ<sup>72</sup>: Անոր անտեսանելիին ընծայուելը պարագայական հանգամանք մը է, այլ էական: Պատկերը խստօրէն առընչուած է անպատկերին, որուն կողմէ կը ղեկավարուի, որուն կը տրուի իր նիւթով ու ներկով ու շրջանակով: Ամէն պատկեր խաչ մըն է որոշ չափով, որ իր եւ անտեսանելիին միջեւ վերօրինակումի, արտագրումի յարաբերութիւն մը չի՝ կրնար դնել, պէտք չունի դնելու, քանի որ ի սկզբանէ ո՛րեւէ ձեւով անընդունակ է անպարագիծը սահմանաւորելու: Իր այս անընդունակութիւնը իր զօրութիւնն է նոյն ստեղծողը: / /

## ԽՕՍԻՆ ՈՒ ՊԱՃՈՒՃԱՆԻՔԸ

Պատկերին օրինավիճակը եւ գեղեցկութեան խնդիրը մինչեւ հիմա քննուեցան ճարտարապետութեան կալուածին մէջ, ուր տեսողութիւնը առաջնահերթ դեր մը կը կատարէ: Ի՞նչ հնարաւորութիւն կը մնայ խօսքի կալուածին մէջ: Արդեօք կարելի՞ է գեղեցիկ խօսք մը եւ ի՞նչ ձեւով գեղեցկութիւնը կը մտնէ գիրին մէջ:

Նարեկացի շատ մասնաւոր եւ իւրայատուկ տեղ մը կը վերապահէ խօսքին: Առաքելոց ներբողի մուտքին անսպասելի բաղդատութիւն մը կ'ընէ բանին ու շէնքին միջեւ: Ոսքը յառելով առաքեալներուն՝ Նարեկացի կը գրէ. «Քանզի առ ձեզ եւ յաղագս ձեր ի դադարմանէ լուրթեան շարժեալ կարգ բանիս՝ ի գովեստ փառաց մեծութեան վեհին հաճութեան՝ անասանելի դրութեամբ հիմնեցեալ միշտ կառուցանի: Վասնզի յաւէտ բնակող բարեշունչ բանից քան թէ շինուածոց՝ էականն

71. Բան ԼԳ., Թ., 625, Բան ԼԳ., դ., 380:

72. Ասոր համար է որ եկեղեցին կը նախատեսէ պատկերներու եւ ծիսական զգեստներու եւ առարկաներու օժտում:

Աստուած դաւանի»<sup>73</sup>: Հատուածին տրամաբանութիւնը այնքան ալ բացայայտ չէ, հակառակ երեւոյթին: Խօսքը նախամեծար կը նկատուի հոս շէնքէն՝ ինչ կը վերաբերի Աստուծոյ դաւանութեան: Աւելի խօսքով է որ կը դաւանուի Աստուած, քան շէնքով: Անշուշտ, դժուար է այս բաղդատութիւնը եկեղեցւոյ նիւթեղէն շէնքին մէկ ստորագնահատումը նկատել եւ սոսկապէս առանձնութեան մը մէջ եղած աղօթքը ընդունել միակ վաւերական դաւանանք: Սակայն, ստոյգ է որ շէնքը նուազ «յաւէտ բնակող», այսինքն՝ յարակալող կ'երեւի քան խօսքը, գուցէ անոր համար որ շէնքը, եկեղեցիին շէնքը իբրեւ տեսանելի շինուածք աւելի ենթակալ է սասանումի քան խօսքը, որ առանց շէնքի իսկ կարող է փառաւորել վեհագոյնին փառքը (Նարեկացի նկատի ունի գրուած խօսքը): Ինչ որ էական է նոյն ատեն խօսքին տարագումին համար եղած կրկին ճարտարապետական փոխաբերութիւնն է, քանի որ առաքելներուն խօսքին «կարգը», այսինքն՝ անոր կարգաւորումը ներքողի ձեւին տակ, «անսասանելի դրութեամբ հիմնեցեալ միշտ կառուցանի»: Կառուցումին, դրութեամբ հիմնումին կը յղուի Մատնանի Յիշատակարանին մէջ, ուր այդ աշխատանքը աւելի բացայայտօրէն ճարտարապետական փոխաբերութիւն մը կը կազմէ: Արդ՝ փոխաբերութիւն կամ ոչ, տեսողական կամ ոչ, կառուցումը կը պատկանի յարգարումի, յարմարումի տրամաբանութեան պիտի ըսէի (քանի որ յարմարումը աւելի բացայայտ կը դարձնէ յարգարանքին ենթարկումը նպատակի մը, ի փառս վեհին մեծութեան): Իսկ կառուցումը էապէս տարածական նկարագիր ունի, պատկերային: Ուստի՝ եթէ Նարեկացին խօսքը դաւանանքին համար աւելի յարմար կը նկատէ քան շինուածքը, չի՛ դադրիր այդ խօսքը մտածելէ կառուցման տեսանելի սխեմաներով:

Խորքին մէջ Նարեկացիի մօտ խօսքը կը բանի զարդարանքի տրամաբանութեան մէջ, ոչ միայն իբրեւ մարդուն տրուած զարդ, այլեւ իր ներքին իսկ բանելու կերպով: Ներքողներուն մէջ, Մատնանին նոյնպէս՝ խօսքը յաճախ կը տարագուի իբրեւ նկար կամ պատկեր:

Այսպէս, Ապարանից Խաչի պատմական բաժնի աւարտին՝ երբ Գրիգոր կը պատրաստէ ընթերցողը Խաչի ներքողին, կը գրէ. «Եւ արդ՝ ահա սկսցուք զկնի գծագրութեան գումարահոլով պատմաբանութեանս՝ խառնել զուն ինչ դրութիւնս համառօտագիր դրուատից... Ուստի եւ մեք ըստ ազգման շնորհի մերումս իմաստից՝ ի վերնատուողէն բանից զօրութեան, բացաճայնեցուք երգողաբարբառ բարեբանութիւնս, այս խաչանիշ շնորդ նշանի, նորոգանուաք նկարս

73. ՆՃ 622. «Վասնզի ձեր մօտ եւ ձեզի համար վերջ տալով լուութեան զաղարին, եւ վեհագոյնին մեծ փառքին ի գովեստ, կը կառուցանեմ այս անսասանելի դրութեամբ հիմնաւորուած ներքողականը: Որովհետեւ էականն Աստուած կը դաւանուի ո՛չ թէ շէնքերով այլ՝ յաւերժական բարեշունչ խօսքերով» ՆՊ 68:

բանի, ի կարգ գովեստի նորոգ ներբողի»<sup>74</sup>: Իսկ երկի աւարտին՝ Յիշատակարանին մէջ կը գրէ նորէն. «Նկարեալ հաստատեալ ի գեղ պատկերի դիմաց սովեստի՝ սպիտակափայլ լուսափառ դաշտի քարտեանիդ... Եւ արձանացուցի ի սմին անջինջ յիշատակ զանուն տեանչալի... Եւ ընկալեալ խառնեցես ի յողնահամբարզարդս ամենագեղս երկնային գանձուցդ՝ զտարագ տեսակի տառիդ»<sup>75</sup>: Ապա՝ Առաքելոց ներբողին մէջ կը կարդանք. «Եւ միանգամայն գրելով զամենայն ի սոյն կարգ բանիս պատկանագրութեան, զնկար անկուածոյ ճառիս դրուատի՝ պայծառապէս պճնագարդեցից»<sup>76</sup>: Վերջապէս՝ Մծբնայ հայրապետին ներբողին մէջ Գրիգոր կը գրէ. «Արձան հիմնեցաւ՝ գրով նկարեալ քաջալերութեան»<sup>77</sup>: Այս բոլոր հատուածներուն մէջ, համակարգային կերպով ներկայ են քանի մը կրկնուող կէտեր:

Ա) Ոսօքը կամ ներբողը իբրեւ խօսքի ամբողջութիւն, մտածուած է նկարի կալուածին մէջ: Ոսօքը; գիրը, անունը<sup>78</sup> կը նկարեն. ճառը ունի իր նկարը սպիտակ էջին վրայ: Մատնանին մէջ ինքն իր գրքին համար հսկողը կը խնդրէ որ ան «Նկարեսցի ի դրունս իմաստից» (ՄՈ 599), այսինքն թէ անիկա նկարուի զգայարաններու եւ մտքի դռներուն: Ինչ արժէք ալ տալու ըլլանք «փոխաբերութեան», ստոյգ կը մնայ այն՝ որ խօսքը պատկերային եզր մը ունի եւ կը ներկայանայ իբրեւ պատկերումի կերպ: Ոսօքը կը տեսնուի, գուցէ այնպէս ինչպէս պատմաբանութիւնը կը գծագրուի: Չափազանց պիտի չըլլայ ըսել, որ նկարը խօսքին ձեւը կը կազմէ, անոր չըջագիծն ու ըլլալու կերպը:

Բ) Նկարը կը պճնագարդէ ու կը դառնայ գովեստ եւ ասոր համար է որ բառերը բարեզարդ են (ՆՃ 594), կ'ըսեն ներբողուած անհատին բարի յատկանիշները, բարեբանութիւններ կը կազմեն: «Գովեստի կարգ»ով թերեւս պէտք է ունենալ ներբողը կազմող տարրերը<sup>79</sup>, հա-

74. ՆՃ 564. «Եւ արդ սկսինք գումարահոյով պատմութեանս գծագրութեանէն յետոյ խառնել համառօտագիր դրուատիքներու սակաւաւոր դրուագներ... Ուստի մենք ալ, Բարձրեալէն մեզի շնորհուած իմաստութեան համեմատ, արտասանենք այս բարեբանութիւնը ... խօսքի նորանուագ նկարներով եւ նոր ներբողի գովասանական կարգով» ՆՊ 24-25:

75. ՆՃ 620. «Նկարուած հաստատուած գրքի մը գեղեցիկ պատկերով, թուղթի սպիտակափայլ լուսափառ դաշտին վրայ... Եւ անջինջ արձանացուցի ասոր մէջ ձեր տեանչալի անունը... Եւ ընդունելով այս գրուածքը խառնես երկնային գանձերուդ յողնահամբար եւ ամենագեղ զարդերուն...» ՆՊ 67:

76. ՆՃ 634. «Եւ բոլորը մէկ անգամէն գրելով այս ներբողաբանութեանս կարգին, պայծառապէս պիտի պճնագարդեմ դրուատական ճառիս նկարակերտութիւնը» ՆՊ 81:

77. ՆՃ 657. «Քաջալերութեան գիրով նկարուած արձան հիմնուեցաւ...» ՆՊ 105:

78. Ոսօքով իր ճառի մասին՝ Գրիգոր կը գրէ. «Եւ կնիք գլխաւորութեան բանիս աւարտման՝ զսովալի եւ զպաշտելի անունն Աստուծոյ՝ սահման փրկութեան եւ կէս կենդանութեան նկարեալ դիցուք» ՆՃ 654-655:

79. Ներբողի սեռի մասին տես Թ. Տասնապետեանի դիտողութիւնները, նշ. ալիս, էջ 32-50:

ւանաբար նաեւ նկարային խօսքին ներբողային կազմակերպումը: Արդարեւ՝ ներբողին մէջ ընտրուած անձերը, «չքնաղ ընտրութիւն սրբոց» կ'ըսէ Գրիգոր (ՆՃ 653) ճառին հիւսուելով, «յարահիւսմամբ ճառին» կը պճնուին: Պճնումի այս աշխատանքը բացայայտելու համար չափազանց շահեկան օրինակներ կ'առնէ Նարեկացի, ցոյց տալու համար որ փոքր, ստորին բաներ «մեծապանծ պարծանօք ի լոյս ներբողին» (նոյն): Դիտողութիւնը իմաստ կը հագնի այն ատեն, երբ մտածենք որ մարդկային բարեմասնութիւնները որքան ալ մեծ ըլլան, ի վերջոյ ոչինչ են աստուածային բարիքներուն բաղդատմամբ: Ուստի՝ հասկնալի է որ ներբողային խօսքը նկատի ունի մարդկային առաքինութիւններ եւ ոչ՝ թերիններ կամ չարիքներ: Արդ՝ փոքրը բաղդատելի է մեծին եւ հնարաւորութիւն ունի այլափոխուելու: Այսպէս՝ զազրելի որդերէն պատուական մետաքսներ կարելի կը դառնան, փիղերու ժանիքներէն՝ արքաներու աթոռներ: «Եւ արդ՝ վայելուչք ի տգեղաց, եւ ընկալուչք յանպիտանաց, բարձունք՝ ի խոնարհաց եւ առաջինք ի կրտսերաց» (ՆՃ 653): Ասիկա կրնայ անկարելի թուիլ, չէ՞: Նարեկացին կ'աւելցնէ. «Իսկ անհնարիցն հնարաւորութիւն՝ յերգագրութեան բանից շարադրել, զկոչողին փառս յաճախէ»<sup>80</sup>: Անհնարինը դարձնել հնարաւոր՝ ահա գուցէ գրողին կարողութիւնը, արուեստին զօրութիւնը: Ներբողը ուրեմն՝ արուեստի այս եզրին մէկ գործարկումն է: Անիկա ո՛չ միայն գեղեցիկ բաները կը նկատէ, այլեւ տգեղներէն կը հանէ վայելուչներ: Եւ այս է ահաւասիկ «լոյս ներբողին»: Ներբողը կը նկարէ, այսինքն՝ ներբողածը կը հանէ իր սկզբնական վիճակէն, կը բերէ լոյսին, զայն կը շրջապատէ լոյսով, աւելի ճիշտ՝ կը բանայ զայն լոյսին վրայ, զայն դնելու համար «վայելչական վիճակ»ին մէջ, որ Աստուած է: Փաստօրէն եղածը գեղեցկագործման գրական, բանահիւսային-բանաստեղծական կերպն է, որուն կարելի է հանդիպել ստեպ-ստեպ Մատեանին մէջ ալ, երբ օրինակ՝ հսկողը կը յիշատակէ Եգեկիչի «յոգնապաճոյճ պճնութիւն բանին» (ՄՈ 628), առանց բառին ժխտական գունաւորում տալու: Ուրիշ տեղ՝ ինքն իրեն համար կ'ըսէ որ «բանապաճոյճ» է (ՄՈ 538), ակնարկելով ո՛չ խօսքով զարդարուած ըլլալուն, այլ աղուոր, թերեւս ճարտասանութեամբ խօսելուն-գրելուն, «խորխտաճայն, սիգացող»: Ա՛յլ տեղ՝ վերջապէս կը գրէ թէ «պաճուճանս» պիտի չյարմարցնէ «տգեղութեանս գեղոյ», ինչ որ կը նշանակէ խօսքին, յարմարեցումի այս կատարեալ կերպին կու տայ պաճուճանքներ ստեղծողի կարողութիւն: Ասիկա ա՛յնքան ճիշտ է որ հսկողը կը խնդրէ Աստուծոյն. «Մի՛ մերժեսցես զարուեստ զօրութեան լեզուոյս յարմարութեան» (ՄՈ 563): Ուստի՝ խօսքը հըս-

80. ՆՃ 653. «Իսկ անհնար բաներու հնարաւորութիւնը երգաբանութեամբ շարադրել կ'աւելցնէ կոչողին փառքը», ՆՊ 101:

կողմին համար ակնյայտորէն ունի յարմարեցման, յարգարումի զօրութիւն մը, որ կրնայ նկարել տգեղն ու գեղեցիկը, տգեղը դարձնել գեղեցիկ, բայց նաեւ տգեղութիւնը ծածկել, եւ այս պարագային՝ նկարը կը դառնայ սին ու սուտ պաճուճանք, քօղ կամ մերկութիւնը ծածկող զգեստ: Նարեկացի գիտէ լեզուին այս զօրութեան վտանգը եւ ասոր համար է որ անդադար հսկողութեան մը կ'ենթարկէ զայն եւ խօսքի պատկերը կը պահէ ստորակայ վեհութեան սկզբունքին, լոյսի պսակին, ընդ հովանեաւ Աստուծոյ, եթէ կարելի է ըսել:

Գ) Նարեկացին իր ներբողները կը տեղաւորէ գեղեցիկի զարդային կաղապարին մէջ, երբ կը խնդրէ որ իր երկը պահուի «ի յօգնահամբարագարդ ամենագեղս երկնային» գանձերուն մէջ: Յիշատակարանին այս դիտողութիւնը կը յիշեցնէ Մատեանին ԶԼ. Բանը, ուր գիրքը կը դրուի Աստուծոյ առջեւ, որմէ կը խնդրուի՝ զանիկա պահել իր «գանձերուն» մէջ յարակալօրէն<sup>81</sup>: Արդ՝ այդ գեղեցիկ պատկերը, գրով նկարեալ արձան մը կը հիմնէ: Գրիգոր Յիշատակարանին մէջ կը խօսէր արդէն երկը արձանացուցած ըլլալուն մասին: Մատեանին ԶԼ. Բանը ունի նման նշում մը. «գրեալ դրոշմեսցես'ս յարձան յաւիտեան» (ՄՈ 598): Արձանը այնքան ընդարձակ ճիւղաւորումներ ունեցող պատկերային մտածողութիւն է՝ որ կը բաւարարուի քանի մը նշումներով: Այսպէս՝ ներբողին մէջ գովեստը «քար» է (ՆՃ 658), Մատեանին մէջ պատգամը «արձան (է) փորագրեալ» (ՄՈ 507): Նոյն տրամաբանութեամբ Դաւիթ կը դառնայ «արձան հոգեւոր վիմի» (ՄՈ 500): Արդ՝ հսկողը արձանով նկատի ունի նաեւ արձանացման հոլովոյթի մը աւարտը, երբ քարը կը հաստատուի, կը կանգնի: Այս կանգնումը, ուղղահայեաց դիրքը կը մեկնաբանուի իբրեւ հաղորդութիւն մը Աստուծոյ հետ. «Ըզճալի է այս ընտանութիւն մերձաւորական հոգեւոր հաղորդութեան յԱստուած յուսալ եւ ի նոյն արձանանալ» (ՄՈ 489-490, նաեւ ՄՈ 292 եւ ՄՈ 635): Եթէ Մատեանը արձան մըն է, Աստուծոյ մէջ կամ անոր մօտիկ այս արձանացումը կը պատկերացնէ Աստուծոյ հետ հաղորդութեան վիճակը, որ Ողբերգութեան Մատեանին տառն ու նիւթը կը սրբէ, կը մաքրէ, կ'ողողէ զայն իր լոյսով ու շունչով: Կը հասկցուի հետեւաբար, որ Նարեկացիի շեշտը գրելը, գիրքը տեղաւորելու արձանի «պատկերին» տակ՝ կը պատկանի յարգարանքի տրամաբանութեան, որ երկը կը դնէ ինքնիրմէ անդին, կ'արձանացնէ զայն աստուածային լոյսին մէջ, արձանագրելէ յետոյ այնտեղ՝ մարդուն պատահող բոլոր դէպքերը (ՄՈ 256):

81. «Յարակալութիւնը» ներկայ է թէ՛ ԶԼ. բանին մէջ, թէ՛ ալ Ապարանից Խաչի յիշատակարանին մէջ. «եւ յարակալիս ի հոգեւոր հրճուանս աղօթից» ՆՃ 621: Բառային ու մտածողութեան այս նմանութիւնները կը թելադրեն, որ Մատեանի ԶԼ. Բանը՝ գրքին գուցէ սկզբնական վերջաբանն է, որ մնացած է իր տեղը, յետագայ գլուխներու յաւելումով:

Արձանի այս պատկերը չ'արգելեր որ հսկողը գիրքը կամ արուեստի գործը պիտի ըսէի՝ մտածէ իբրեւ «կենդանի ամբողջ», որ կու գայ մեռեալ գրողին տեղը գրաւել, խօսիլ անոր հաշտոյն, «իբր կենդանեօք զի՛մս պատմեսցէ» (ՄՈ 599): Գիրքը իբրեւ յարացոյց ունի ուրեմն՝ մարդ-միաւորը, տեսանելի եւ անտեսանելի յօգերու ամբողջը: Անոր «վայելչութիւնը» ոչինչ ունի քարային-անկենդան: Անոր արձանացումը սրտի մոլեգին շարժումներու խաղաղութիւնն է. «արձանացո՛վ գծաւալս մոլեգին շարժման սրտիս խոռվութեան» (ՄՈ 532) կամ «արձանացուցիչ յուզմանց, հանդարտութիւն մրրկաց, խաղաղութիւն ծփանաց» (ՄՈ 602): Այդ ծովիքը, հանդարտած մրրիկները անշուշտ կը շարունակեն մնալ «բազմածուփս աշխատութեան» հանգիստին մէջ (ՄՈ 609):

Երկը կը մնայ Աստուծոյ «սպասաւորութեան» մէջ (ՄՈ 599), տրուած անոր սպասին, վերընծայուած: Բայց միւս կողմէն, իր ուղղահայեաց այս սլացքի կողքին ունի հորիզոնական տարածում. հարկ է պատմուի, քարոզուի, տարածուի, հրապարակուի, մտնէ հաղորդակցութեան ցանցին մէջ: Իր այս տարածումով իսկ անիկա կը նկարուի «ի դրունս իմաստից» եւ կը տպաւորուի, տիպ կը դառնայ «ի սեամս զգայութեանց» (Նոյն): Իբրեւ նուագ թէ իբրեւ նկար, իբրեւ արձան թէ իբրեւ ստեղծաբանութիւն՝ հրաշակերտութիւնը զգայարանական եզր մը ունի, անգեղչելի «մարմին», որ կը տրուի մեր զգայարաններուն ինչպէս մեր «իմաստներուն»: Ընթերցողներուն, ընդունողներուն մէջ՝ կարելի է գուշակել որ կը ստեղծէ հիացում մը, որ Նարեկացիի մօտ «սքանչացումն» է: Աստուածային արուեստին ստեղծած հրաշքները սքանչելի են (ՄՈ 393) կամ սքանչելութիւն ունին (ՄՈ 308): Աստուծոյ կերպարանքին տեսքը կամ հայեցողութիւնը սքանչելութիւն է որ կը ստեղծէ կամ ստեղծելու է հսկողին մէջ (ՄՈ 547): Ապարանից Խաչի պատմութեան աւարտին, Գրիգոր կ'որոշէ ոգեկոչել իմաստուններու խօսքերը՝ խաչին իմաստը մեկնաբանելու համար եւ խաչին խորհուրդը ինչպէս այդ խօսքերը կը նկատէ «սքանչելի». «սոյն սքանչելի եւ խորին խորհուրդ... սքանչելի բանիւ» (ՆՃ 564): Երբեմն սքանչելին՝ զարմանքին համարժէք է, ինչպէս երբ Ստեփանոս Նպիսկոպոս եկեղեցիի կառուցումով «ի զարդ պաճուճանաց զարմանագործեաց» (ՆՃ 553) եւ յօրինեց սքանչելիք մը, հրաշք մը: Երբեմն՝ այն որ սքանչելատես է՝ «հաւաւոր» է նոյն ատեն (ՄՈ 449): Սքանչացումը «հոգիին» վիճակն է մեծութեան մը առջեւ, որուն անսահմանութիւնը կը ստեղծէ ահի, սարսափի զգացում: Անիկա ո'չ կիրք է, ո'չ ալ պարզ հիացում, որ մեզ կը ձգէ հանգիստ: Սքանչացումը մեզ պահ մը դուրս կը հանէ մեր սահմաններէն, առանց զանոնք բոլորովին կարենալ լքելու, եւ այդ սահմանաւորին մէջ անսահմանէն մեր տարուիլը, անոր անսովորութեամբ գերուիլ կը ստեղծէ, անապահովութեան զգացում

մը: Երբ հրաշակերտութիւնը իր հրաշայնութեամբ իսկ կը խախտէ սովորականին օրէնքները, այնտեղ բխեցնելով ներկայութիւնը անսահմանին կամ վեհութեան, կը յարուցանէ ահ մը. սակայն՝ նոյն ատեն այդ ահը կը սահմանափակուի վեհութեան իսկ լոյսով, երբ հրաշակերտութիւնը իր կերտումին իսկ, իր «սիրատենչիկ տեսիլ»<sup>82</sup> մեզ կը բանայ բացարձակի վայելումին կամ սէրին:

## ՆԵՐՐՈՂ ԵՒ ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ

Ասոնք Նարեկացիի արտադրութեան երկու մայր ճիւղերն են, ապահովարար: «Գանձ»երը թերեւս կրնանք նկատել խտացուած, սեղմ ներբողներ, յատկացուած ծիսային տարուան տօներուն. իսկ Ապարանից Խաչին «պատմաբանութիւնը» իր նիհարկեկ պատումով շատ հեռու է մեր պատմիչներու տուած կաղապարէն: Ամէն ինչ փոխաբերելու, այլաբանելու, պատկերաւորելու ձգտումը՝ Նարեկացիի բառով պատմութեան խառնելու «զրուութիւնս համառօտազիր զրուատից», պատումը բոլորովին կազմալուծած է, «երգողաբարբառ բարբառութիւններուն» մէջ: Մատեան Ողբերգութեան Նարեկացիի վերջին երկն է, գոնէ այդպէս կը նկատուի, հակառակ փաստերու բացակայութեան պատճառով: Ներբողները Մատեանը կը կանխեն ստուգապէս, ինչ որ չի՝ նշանակեր որ գրքին որոշ մասերը չեն գրուած ներբողներուն կից կամ անոնցմէ առաջ: Արդ՝ կարելի՞ է, գեղեցկաբանութեան շրջանակին մէջ, այս երկու «գրական» ստանձնումները զանազանել, գտնել մէկէն միւսին անցումը կարելի դարձնող տարրեր կամ միջնորդ փուլեր: Հարցումը կ'իմաստաւորուի անով որ Մատեանին մէջ ակնարկութիւններ կան ներբողներուն (Ձ. Բանը՝ Աստուածածնի ներբողին, ՁԲ. Բանը՝ Առաքելոց): Ի՞նչ տարբերութիւն ներբողին ու ողբերգութեան միջեւ, ի՞նչ տարբեր ձեւաւորումի կ'ենթարկուին նոյն «նիւթեք»<sup>83</sup> Աստուածածինն ու առաքեալները օրինակ՝:

82. Կը յարասեմ Ապարանից Խաչին սա տողերը. «Եւ զկազմած պատշաճողութեան հրաշակաւոյց խորանացն՝ քովբէքանկն յարկաց՝ բարենշան կերպիւ հիմնադրեաց: Եւ նմանասէր սրովբէքաւիթ սրահին Սիովնի՝ սիրատենչակ տեսիւ տիրազրեաց» նձ 553:

83. Հասկնալի պատճառներով այստեղ քննութեան առարկայ չեմ կրնար դարձնել Մատեանի շե. (Եկեղեցւոյ), ՂԲ. (փայտին) եւ ՂԳ. (միւտնին) գլուխները, որոնք կը կազմեն առանձին ճառեր, ուրկէ ներբողական տարրեր անպակաս չեն, ինչպէս գովեստը ներկայ է ողբասացութեան մէջ (գովք ու ողբ): Շահեկան գլուխ մըն է ԽԸ. Բանը, ուր Նարեկացի իբրեւ օրինակ մեղաւորի կ'առնէ Սողոմոնի տիպարը: Այս առթիւ կը գրէ. «Իբր կենդանեօք նովաւ ընդնմին վասն նորին աղերսել առ քեզ...» (ՄՈ 437. «Իբր կենդանի՝ անով, անոր հետ եւ անոր համար աղերսել քեզի»: Տիպարին կառուցման փորձ մը կարելի է նկատել ասիկա, տեսակ մը հակադիրը առաջ-

Ներբողները կ'ուղղուին Աստուածածնին, Սաչին, առաքելներուն եւ Մծբնայ հայրապետին, կ'ուղղուին կ'ըսեմ՝ քանի որ խօսքը նկատի ունի միջնորդներ ընդմէջ մարդուն եւ Աստուծոյ, Աստուծոյ՝ որ այս տիպարները կ'ընծայեն իրենց մէջէն եւ որուն ամէնէն տիպական պարագան է Աստուածածինը: Արդ՝ ներբողներէն երեքը չորսի վրայ, այսինքն՝ ի բաց առեալ Մծբնայ հայրապետինը, կը կազմակերպուին երեք գլխաւոր հանգոյցներու վրայ. երրորդ դէմքով գրուած ընդարձակ մուտքեր, միջին գովաբանական մաս մը՝ երկրորդ դէմքով, վերջին խնդրանքի, հայեցուածի մաս մը, բաւական կարճ: Մծբնայ հայրապետին ներբողը չունի առաջին մասը, երկրորդը գրուած է երրորդ դէմքով, իսկ վերջինին մէջ խօսքը կ'ուղղուի ո'չ հայրապետին, այլ Քրիստոսի: Գովեստի ճառ՝ ներբողը ունի դիտման կէտ մը, որ Աստուած է անշուշտ, «սահման փրկութեան եւ կէտ կենդանութեան», բայց որ կ'անցնի միջնորդ տիպարներու ընդմէջէն: Ոսքը Աստուծոյ չ'ուղղուիր, ոչ ալ՝ խօսողին, ինչպէս Մատեան Ողբերգութեան մէջ, ուր այդ երկու կերպերը տիրական են: Տիպարներ ի գործ դնելով գուցէ ներբողը միջնորդաբար միայն կը խօսի Աստուծոյ: Ուստի մարդ-Աստուած տրամախօսութիւնը կը բացակայի, ինչ որ կ'արգելէ որ մարդը խօսի ինքն իրմէն, իր մեղքերէն ու տգեղութիւններէն: Մատեանին ընդարձակ «խոստովանութիւնները» տեղ չունին ներբողին մէջ, ուր խօսող Եսը խնդրոյ առարկայ չէ իր խօսքին մէջ, ըսել կ'ուզեմ ինքզինք վտանգի չ'ենթարկեր, կարծէք կը բացառէ ինքզինք խաղէն: Կարելի է նոյնիակ ըսել, որ մարդուն փրկութեան խնդիրը կը դրուի միայն ընդմէջ ընտրուած տիպարներուն եւ Աստուծոյ: Ոսող Եսը ո'րքան ալ իսկական գրաւարկն ըլլայ գրութեան՝ չի՛ դադրիր ըլլալէ չէզոք, իր խորութիւնները ծածկելով ներբողի գեղեցիկ «գերհուշակումներու» պատկերին տակ: Դրուատումի, գովեստի, բարեբանութիւններու խօսքին մէջ խօսողը տեղ չունի, կը քաշուի ետ, որպէսզի դրուատուողն ու գովուողը դառնայ ներկայ: Ներբողը ներկայացման կերպ մըն է անշուշտ, որ անսահմանը չունի իբրեւ անմիջական հեռանկար, այլ սահմանաւոր տիպերը՝ որ կը նկարուին խօսքին տարածութեան մէջ: Ներկայացման այս կերպին մէջ, իբրեւ Աստուծոյ տանող տիպեր, իբրեւ Աստուածը յայտնաբերող պատկերներ՝ տիպարները երկրի եւ երկնքի

եալներուն: Սակայն՝ գրութեան յարասող, մեկնաբանող եզրը որոշ չափով արգելք կը հանդիսանայ տիպարի կերտումին եւ Սողոմոն կը դառնայ աւելի յղումի առարկայ՝ քան իսկական տիպար: Յամենայն դէպս, ԽԸ. գլուխը ունի իր մէջ, ինչպէս գրուած է, «մեծ պարսաւ եւ փոքր գովեստ» (ՄՈ 432): Նշումը էական է եւ կու գայ գուցէ հռետորական ձեռնարկներէն, օրինակ Պիտոյից Գրքէն, որուն վեցերորդ գիրքը՝ պարսաւը-կը հակադրէ ներբողին. «Պարսաւ է բան արտաբերական էից չարեաց՝ հակառակ գովութեան լեալ», տե՛ս ՄՈՎԱՅԱ ԽՈՐԵՆԱՅԻ, Մատեանագրութիւնք, Բ. տիպ, Վենետիկ, 1865, էջ 445:

միջեւ տարուբերող, մահկանացու ծնած՝ բայց անմահ դարձող մարդիկ՝ կը գրուին գեղեցկույթեան պսակով: Ներբողներուն մէջ խնդրոյ առարկայ է գեղեցկութիւնը միայն: Ինչպէս տեսանք արդէն վերը, այնտեղ նոյնիսկ տգեղութիւնները պարտին դառնալ գեղեցիկ, քանի որ հոն ամէնէն փոքրը յարացոյցն է, տարացոյցը՝ մեծին ու վեհին:

Մատեան Ողբերգութեանի մէջ մտած Աստուածածինն յատկացուած գլուխը (Բան Զ.) եւ առաքելոց նուիրուած գլուխը (Բան ԶԲ., երկուքին միջեւ կը գտնուի հրեշտակներուն Բանը), գրեթէ նոյն ատաղճը ունին, այն որ խորքը կը կազմէ համանուն ներբողներուն: Արդ՝ անբաղդատելիօրէն աւելի կարճ ծաւալով այս գլուխներու քննութիւնը յատակ կերպով ցոյց կու տայ անջրպետը՝ որ կը բաժնէ ներբողը ողբերգութեանէն: Աստուածածնի գլուխին մէջ Եսը խօսքը կը յառէ Աստուածամօր, ճիշտ է, սակայն գովաբանական կարճ մուտքէ մը ետք, անմիջապէս անկէ կը խնդրէ որ ընդունի եւ Աստուծոյ ընծայէ նախկին ներբողը եւ ա՛յս իսկ խօսքը՝

«Ընկա՛լ զմաղթանս այսր աղերսանաց քում դաւանողիս եւ մատո՛ւ ընծայեա՛ ընդ սմին խառնեալ զբանն իմ նախնի մեծիդ ներբողի ի քոյդ պաղատանս» (ՄՈ 571): Աստուածածինը բարեխօս մըն է, որուն ուղղուող խօսքը, ներբողը ներառեալ, պարտի ան տանիլ Աստուծոյ: Արդ՝ եթէ բարեխօսական այս հանգամանքը կը կրկնէ ներբողին դիրքը, նոյն ատեն անիկա զանցուած է Եսին խորութիւններով: Ա՛յլ խօսքով՝ Աստուածածնին ուղղուող խօսքին կու գայ միանալու ներկան՝ «օրն իմ տազնապի», «զմեղուցելոյս դառն հեծութիւն»: Կարճ ներբողին տակ կը յայտնուի ու կը գրուի այնտեղ քիչ գուշակելի կամ հոնկէ բոլորովին բացակայ՝ մեղքի, քաւութեան, տազնապի, հակադիր յոյգերու եւ խռովութիւններու աշխարհ մը, որ Մատեանին գիտն է կարելի է ըսել:

Առաքելոց ներբողն ու ԶԲ. Բանը կապուած են ներքին յղումով. «(Առաքեալք) զորոց զգովեստն արժանաւորութեան, ըստ իմում կարի, առ ի փառս քո, տէ՛ր ամենայնի, յայլում բանի պաշտեցի»<sup>84</sup>: Նոյն ռազմավարութիւնը՝ ներբողը ներառնելու Մատեանին մէջ, իբրեւ մարդկային տրամին մէկ մասնիկը: Հոս սակայն հսկողը իր խօսքը կ'ուղղէ Աստուծոյ եւ այս տրամախօսութեան մէջ է որ «բարձրեալդ աստուծոյ Քրիստոսի» աշակերտները կը դառնան խնդրոյ առարկայ եւ կը գովուին վերստին: Կը յիշատակուին անոնց մաղթանքներն ու հայեցողածները եւ ասոնց է որ կը խառնուի Եսին խօսքը<sup>85</sup>. «Վասն նոցին

84. ՄՈ 576. «Որոնց արժանի գովեստն ես ըրի, ըստ կարողութեանս, քու փառքիդ համար, ա՛յլ գրուածքի մէջ, ո՛վ ամէնուն Տէր» ՆՈ 205:

85. Նարեկացիի մօտ խօսքը միշտ գրուած ըլլալով՝ գիրն ալ ունի իբրեւ բաղկացուցիչ տարր:

արժանաւոր մաղթանաց եւ նուիրական հայցուածոց եւ զիս՝ զմեղաւորս ի պատժականաց ընկալ՝ ընդ նոսին: ... Եւ ահա՛ խառնեալ զանմաքուրս բան ընդ նախագրեալ երջանկացն փառատրական աղերսարկուցիլն, որ վասն իմ գոչեն քեզ ի հաճուցիլն, եւ ես ընդ նոսին իբր դառնուցիլն եղեալ ընդ քաղցու, կամ տատասկ՝ ընդ ողորկութեան, տգեղութիւն՝ ընդ վայելչութեան, տիղմ՝ ընդ գեղեցկութեան մարգարտի, եւ հող՝ ընդ յատկութիւն ոսկոյ, եւ կամ քարինս անարգս՝ ընդ պայծառութեան արծաթոյ, բացասութիւն՝ ընդ ճշմարտութեան, եւ կամ աւազ ինչ ատամնաւոր՝ ընդ կակղութեան զանգուածոյ հացի...»<sup>86</sup>: Այս երկար հատուածը կ'արտագրեմ, այն վճռական կապին համար, որ Նարեկացին կը դնէ այստեղ տգեղութեան, անմաքուր խօսքին եւ մարդուն իսկ օրինավիճակին միջեւ, հակադրուող ի հարկէ առաքեալներուն: Եթէ ասոնց խօսքը մաքուր գովեստ մըն է (նոցին գովեստ) հսկողին խօսքը կը բարձրանայ տգեղութեան, տիղմին, տատասկին ու դառնութեան մէջ, իբրեւ քար անարգ, իբրեւ բացասութիւն (սուտ), իբրեւ աւազ՝ հացի մէջ: Արդ՝ հսկողին վայրը, Մատեանի ամբողջ տարածքին, ճիշտ այս մարդկային անկման գոյավիճակը չէ՞ արդեօք, իր տիղմով, իր աղտոտութեամբ, իր կեղծիքով ու դառնութեամբ: Տգեղութեան մէջէն բարձրացող անմաքուր խօսքը Մատեանին մէջ նախ եւ առաջ այդ տգեղն է որ կ'ըսէ, կը քօղազերծէ, ինչպէս ըսուեցաւ նախորդ էջերուն մէջ: Այդ տգեղը, մեղքին տգեղը անշուշտ ցուցնելով, անկէ մերկանալով, անոր քօղը պատուելով, այսինքն՝ տգեղը իբրեւ տգեղ ըսելով միայն կը փորձէ մաքրել ինքզինք տգեղէն եւ արձանանալ: Իսկ Մատեանին մէջ այդ խօսքը կը բանի իբրեւ ողբերգութիւն<sup>87</sup>, որ մեղքին ողբն է ու մարդու փրկութեան յարատեւ փնտռուէքը: Ողբերգութիւնը փաստօրէն տգեղութիւնը ունի իբրեւ ատաղձ եւ անոր բարձումը: Միայն թէ ողբերգութիւնը չի՛ միտիր տգեղութիւնը գեղեցկացնելու, կամ պահպանելու մեր գեղատիւր վիճակը: Եթէ գեղեցկացնէր, անիկա գեղեցիկ պաճուճանքներ յարմարցուցած պիտի ըլլար: Մատեանի խօսքի հեռանկարին չի՛ պատկանիր պաճուճանքը, այլ քօղազերծումը. այդ խօսքը չի՛ փորձեր գրաւել կարողութիւնը ծածկելու տգեղութիւնը. այդ կարողութիւնը կը ձգէ,

86. ՄՈ 578. «Արդ ասոնց արժան պաղատանքներով եւ նուիրական աղաչանքներով, ասոնց հետ մէկտեղ ընդունէ՛ զիս ալ՝ որ մեղաւոր մըն եմ պատժապարտ: Վերն յիշատակուած եւ ինձ համար քեզ հաճելի կերպով միշտ աղաղակող երջանիկներուն փառատրական աղերսներուն հետ՝ ահաւասիկ ես ալ իմ անմաքուր խօսքերս կը խառնեմ, իբր թէ քաղցրին հետ զնելով դառնութիւն, կամ տատասկ՝ ողորկութեան հետ, տգեղութիւն՝ վայելչութեան հետ, տիղմ՝ գեղեցիկ մարգարտին հետ, կամ հող՝ զուտ ոսկիին հետ, կամ անարգ քարեր՝ ջինջ արծաթին հետ, կամ ատամնառու աւազ մը՝ հացի կակուղ խմորին հետ...» ՆՈ 206:

87. Տե՛ս իմ Գրիգոր Նարեկացի Լեզուի սահմաններում մէջ, նշ. ախտոս., էջ 35-48:

կը վստահի Աստուծոյ, որ իր աջով կրնայ ծածկել «զտգեղ տեսակ մարմնոյս մերկութեան» (ՄՈ 536): Ողբերգութիւնը տգեղութեան բացայայտումն է, եւ այդ բացայայտումին մէջ է որ հսկողը կը գտնէ իր սկզբնական յարդարանքը, իր սկզբնական խոնարհութիւնը: Բանապաճոյճ մարդուն համար ամէնէն դժուարը խօսքին զօրութեան տնօրինելն է, որպէսզի անիկա մնայ հաւատարիմ վայրին որ իրն է, այսինքն՝ տգեղութիւնը, տիղմը, քարն ու տատասկը: Ասոր համար է որ Մատեանի փորձառութիւնը մեզ ա՛յնքան կը յուզէ ու կը խռովէ, ճիշտ այս գեղեցկացման, դէպի պատկերը գացող սէրին հանդէպ իր վերապահութեամբ: Իսկ այդ տգեղութիւնը կ'արձանագրէ արձանի, քարի վրայ, որպէսզի դառնայ անջինջ:

## ՎԱՅԵԼԶԱՊԵՍ

Ողբերգութիւնը տգեղութեան արուեստն է անկասկած, իսկ ներբողը՝ գեղեցկացման: Մէկը կը բանայ մարդկային գոյութեան վիճերը, միւսը կը մոռնայ գանոնք, գոնէ մասամբ: Մէկը այդ տիղմը կը փոխարկէ գիրի արձանին, գայն մերկացնելով, հրապարակելով, քօղազերծելով: Միւսը՝ նոյն տիղմէն կը հանէ նկար մը գեղեցիկ: Առաջինը գուցէ ուզէր հասնիլ գեղեցկութեան, որ երկրորդին համար հնարաւոր է, բայց որ իրեն կը թուի տեղ մը պաճուճանք: Երկրորդը կը գովաբանէ, քանի որ անդին է առաջինին խզիչ, կազմախզիչ հակադրութիւններէն: Այսուհանդերձ, երկուքն ալ հաւանաբար, տարբեր ուժգնութեամբ մը, տարուած են շարժումէ մը՝ որ վեհացման շարժումն է, այսինքն՝ մարդկային պատկերին առճակատումը անպարագիծ եւ անսահման ուրիշին հետ, որ Աստուածն է Նարեկացիի: Անո՛ր է որ երկուքն ալ կը դիմեն, անո՛ր կը բացուին եւ կ'ուզեն համապատասխանել անոր «վայելչական վիճակ»ին (ՄՈ 375), որուն վայելչական շնորհքները կը ձգտին վայելել (ՄՈ 542): Անոր վայելչութեամբ է որ անշքացեալ գեղը կրնայ հասնիլ պայծառութեան: «Արդեօք տեսի՞ց զվայելչութիւն ընտանիք քո պայծառութեան յողորմութիւն ինձ երեւեցեալ»<sup>88</sup>: Անո՛ր կը նուիրուին «ազդմունք վայելչականը» (ՄՈ 255), այսինքն՝ գովքի խօսքեր, որ կը ներշնչէ հսկողին, որպէսզի հսկողը գանոնք վերընծայէ: Վայելչութիւնը, ինչպէս գիտենք, պարզ գեղեցկութիւնը չէ, այլ ա՛յն որ կը համապատասխանէ, կը վայելէ, կ'արժէ, կը յարմարի վերին<sup>89</sup>, մեծութեան փառքին: Այսինքն՝ ողբերգութեան

88. ՄՈ 341. «Արդեօք ինքնաբուն քու պայծառութեանդ վայելչութիւնն ինձի պիտի երեւցնե՞ս իբր ողորմութիւն» ՆՈ 59:

89. Գրիգոր՝ յարմարելն ու վայելչականը կը մօտեցնէ Առաքելոց ներբողին մէջ. «Արդ ...ի ձեզ յարմարի վայելչական երգոյս տեսութիւն» ՆՃ 62A:

եւ ներբողին համար վայելչութիւնը ո՛չ միայն այն է, որուն կը ձգտին, այլ այն՝ որ կը փորձեն յարդարել, որով դառնան վայելչական: Արուեստին այն կերպը՝ որ վեհութիւնը, ասոր անհուն լոյսը կը դնէ խօսքի աւարտին, որ կը յորդեցնէ խօսքը՝ ինչպէս պատկերը եւ պատկերի մարդկայնութեան մէջէն կը բացուի այն փայլին, այն շունչին՝ որ Նարեկացիի խօսքին ու գրքին մէջ կը կանչուի ու կը կոչուի, Հոգին՝ ամբողջացնելու համար զանոնք:

ԳՐԻԳՈՐ ՊԸԼՏԵԱՆ